

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Մույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

12146

Բ. ՅԱՐՈՒՅԻՒՆԵԱՆ

ՏԵՐԵՐԵՎ



891.99
Z - 42

■ ՅԱԿՈՎԱՆ ԱՐԱԿՈ - ԵՒԼԵԼ, ՀԱԼԵՄ ■

ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿԵՆ

- 1.- ԿԵՂԾԻՔԻ ԻՇԽԱՆՈՒՅԻՆ Տրամ 5 արար 1 պատկեր
- 2.- Ս. ՏԻՐՈՒՆԻ Տրամ 5 արար 1 պատկեր
- 3.- ՓՈՂԻՆ ԶԱՅՆԸ (անժիպ) Տրամ 5 արար 2 պատկեր

Դիմել՝

P. HAROUTUNIAN

B. P. 72

ALEP SYRIE

Բ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

891.99

2-42

Ս. ՏԻՐՈՒՆԻ

ՏՐԱՄ 5 ԱՐԱՐ 1 ՊԱՏԿԵՐ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՀԱԼԵՊԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

1932

16419

2003

ՏՊԱՐԱՆ ԱՐԱԲՈ - ԹԻԼԵԼ, ՀԱԼԵՊ



Տ Տպարան Արաքս

Գեղարուեստական տպագրութիւն
Գրի, թերթի և առեւտրական բուղթերու
Կ'ընդունի նաեւ ապսպառնելու ուրիշ հաղափներէ:
— Տառերու նոխ մթերք —
Խիս դիւրամաչելի պայմաններ:

IMP. ARAX - Rue Tilel, Alep (Syrie)



93491-42.


1602 - 2002

208.

Հ Ն Զ Ա Կ Ե Ա Ն

Ն Ա Հ Ա Տ Ա Կ

Ը Ն Կ Ե Ր Ն Ե Ր Ո Ւ



||| Ր Կ Ո Ւ Խ Ո Ս Ւ Ք ♫

Տիրուխնին է, կայ միշտ եւ պիտի ըլլայ յաւիտեան:
Մեռաւ Տիրուխնի, բայց կ'ապրի Տիրուխնիջմի:

Հայութիւնը, թէ՛ իր հայրենիքին մէջ, թէ՛ իր հայրենիքէն դուրս, օտար աշխարհներու մէջ, տուած է անհամար զոհեր, նահատակներ. մեր դարաւոր թշնամիին եւ հայ անունը կրող հայրենադաւ, վատասերունդ կայէններու ծեռքով: Բազմաթիւ են օրինակներ: Մենք՝ ամէնքս, ականատեսներ եւ ականջալուրեր եղանք այդ բոլորին, այդ հակամարդկային արարքներուն:

Ս. Տիրունիի կեանքը, տակաւին ծագիկ, նմանօրինակ վախճան մը ունեցաւ վատի մը, անարժան հայու մը ծեռքով:

Ա. Տիրունիի մահով՝ Սուրիահայ հրիզոնէն ընդմիշտ կորսուեցաւ ամենամեծ կրթական մշակներուն, հրապարակագիր-հրապարակաշօս - ճարտասան-հուետորներուն, մատնաշուելիք գանկերուն ամենամեծը, ամենաերեւելին, անզուգականը:

Ներկայ բիէսը պիտի ծառայէ որպէս համեստ կոթող մը, որպէս արդար բողոքի ծայն մը՝ զայրոյթի նիչ մը իզո՞ւր թափուած անոր անմեղ արեան եւ պիտի զանայ հայ ժողովուրդը հրաւիրել դէպի զարթնումի, վերածնունդի եւ յարութեան ճամբան՝ ճզմելէ յետոյ իր ծոցէն ծնած եւ տարիներէ ի վեր իր արմատով սնած ու մեծցած Որդին՝ նեխած գլուխը:

Ս. Դ. Հնջ. ԿՈՒՍ. ՀԱԼԵՊԻ
ՈՒՄ. ՄԻՌԻԹ. ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
(Կնիք)




Բ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՏԵՐՈՒԻՆԻ	Սուրիոյ եւ Լիբանանի Հնչակեան երի-
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆ	տասարդ գործիչ
ՊՈՂՈՍ ՏԻԳՐԱՆ	{ Տիրունիի երիտասարդ ընկերները
ՊՈՒՇԵԹ ԺԻԼ	երիտասարդ Հնչակեաններ
ԺԱԳՕ	Ապահովութեան Տնօրէն
ՍԱՆԱԴՐՈՒԻԿ	Երիտասարդ սպայ մը
ԱՆԱԿ	Տարիքինով փայլուն բայց ներքնա-
ՄԵՐՈՒԺՃԱՆ	պէս դատարկապորտներ
ԱՆԱՆԻ	
ԱՐՃԱԻԻՐ	
ՈՒՐՈՒԱԿԱՆ	
ԳՈՄԻՍԷՐ ՄԸ	
ԳԻՇԵԲԱՊԱՀ	
ՏՆՏԵՍՈՒՀԻ	
ՄՊԱՆԵՐ, ՈՍՏԻԿԱՆՆԵՐ, ԺՈՂՈՎՈՒՐԴ	



Ս Ե Ս Խ Պ Ո Ւ Ն Ի Ւ



Տիրունի կը ներկայացնէ Հալէպի Հնչակեան Ա-
կումբը՝ Պատերը զարդարուած են Հնչակեան վեթերան
ընկերներու պատկերներով։ Տնտեսուհին Տիրունին սրահ
կ'առաջնորդէ։ Երեկոյ է։

Տ Ե Ս Խ Լ Ա.

Տիրունի, Տնտեսուհի ապա ՈՒՐՈՒԱԿԱՆ
Տնտես — Այսկողմ եկէք, հոս աւելի զով և հան-
գըստաւէտ է։

Տիրունի։ (Պայուսակը սեղանին վրայ դնելով) Շնորհակալութիւն (Տնտեսուհին կ'ելլէ։ Տիրունի յուղ-
ուած բայց ազգու շեշտերով) Վերջապէս դուն ալ, ո՞վ
քաղաքներու քաղաք եւ իմ ծննդավայր՝ Սիւ...
գուն ալ ինկա՞ր, մոխրացա՛ր ընդմիշտ թաղելով դարերու
փառքդ... ինկա՞ր կործանանար թուրք վարչաձեւին սո-
վալլուկ ու գիշատիչ ճիրաններուն մէջ, վտարանդի թողե-
լով հայ հարազատ զաւակներդ... Պաշտելի՛ Միս, մենք քեզ
չենք մոռցած ու չպիտի մոռնանք դարերով, որովհետեւ
նահատակնե՛ր ունինք մոխրաներուդ ատկ, նահատակնե՛ք
սոսկ քու ազատագրմանդ, նահատակնե՛ր Հնչակեան...»

ՏՆՏԵՍՄ .— (Ներս մտնելով) կը հանգչէի՞ք արդեօք :
ՏԻՐԱԻՆԻ .— Ո՞չ : Ազատ թողէք ինձ, հոգեր ունիմ,
ՃՆՀԵՇ հոգեր ...

ՏՆՏ .— Մինչեւ ե՞րբ :

ՏԻՐ .— Զը գիտեմ :

ՏՆՏ .— Զպիտի՞ հանգստանաք :

ՏԻՐ .— Իմ հանգստութիւնս այս պայուսակն է, ան
պիտի ըլլայ այս գիշերուայ ընկերու :

ՏՆՏ .— Բարի գիշեր (կ'ելլէ):

ՏԻՐ .— (Պայուսակէն գրքեր հանելով կը թղթատէ)
Ինչպէս մոռնալ ձեզ ֆարամազ, ժիրայր, Պէննէ ու Վա-
նիկ, ինչպէս անտարբեր անցնիլ ձեզ ձօնուած ոսկետառ
էջերուն վրայէն, ինչպէս չսարսուալ և ինչպէս վրէժով
չեցուիլ այդ անգղներուն հանգեպ : (ոտքի ելլելով, խրոխտ)
Ո՞չ, ո՞չ անկարելի է, վրէժ, վրէժ կը գոռան իմ նախա-
հարց հոգիները, վրէժ ճնշուածներու ոխերիմ միակ թշնա-
միէն որ մտավախութենէն ցաւագարած, դարձած է մի
կասկածոտ նապաստակ, այնպէս՝ որ տերեւին սօսափիւնը
իրեն վախ կ'ազդէ, որովհետեւ անոր ականջներուն մէջ գեռ
կ'արձագանդեն Տօքթ . Պէննէի մեծագորդ ու իրականու-
թիւնով լի բառերը . «Դուք մեզ քսաններս կը կախէք,
սակայն գիտցած ըլլաք, որ մեր ետեւէն քսան հազարներ
պիտի գան վրէժնիս լուծելու » : Կը դողա՞յ խելագար
Սուլթանը . որովհետեւ ան դեռ իր դէմը ցցուած կը տեսնէ
մարդկային ազատագրութեան Առաքեալ Մեծն Փարամազի
խրոխտ ու առնական կեցուածքը մահուան, կախաղանի ա-
ռաջ : Կը վրդովի՛ յիմար Սուլթանը . որովհետեւ տակաւին
անոր երեւակայութեան մէջն են քսան անմեղներու օդին
մէջ տատանող սա՞ռ դիակները ... Յիմարացած է թագա-
ւորդ, վա՞յ քեզ թուրքիա ...

(Մերթ ընդ մերթ քնածութենէ զլուխը կը տարութերի
սակայն վերջնականապէս զայն թօթափելով)
Պէտք է ամբողջացնել անոնց գործը, պէտք է քալել ա-
նոնց ճանապարհէն : Անմահ նախավկաներ, ահա՛ այսօր,
երկրորդ անգամն ըլլալով կուգամ նուիրական ուխտա կա-
սարել ձեր առաջ . թէ՛ պիտի քալեմ ձեզ եւ ինձ հեշտ
միսիթարիչ թուող վշտու ճանապարհէն, որն է . պաշտպա-
նել կոտոր, ող գասակարգերու իրաւունքներըօգնել ա-
նոնց նեղ՝ բազէներուն վէեհ ու նուիրական գաղափար նա-
հատակ ընկերներ, տուէ՛ք ձեր Օրհնութիւնը, զի դատ մը
ունիմ ձեր գահիներուն գէմ, բողոք մը, զայրոյթ մը կոյր
բոնապետութեան անխիլճ ու վայրագ մարդոց գէմ :
Նուիրական է դատու, վճռական են բողոքս, զայրոյթս,
որոնց իրակտնութեան մէջ կը փնտռեմ խղճիս հանգար-
տութիւնը : (Մեկուսի) Կ'ընկճուի մարմինս ճամբորդու-
թեան ընթացքին յարուցուած գժուարութիւններէն եւ եր-
կու օրուայ քնածութեան ազգեցութիւններէն : Քիչ մը
հանգչիմէ՛ կը ննջէ : Այսուեղ մեծ մարդը, իր մէկ ժամ
հազիւ տեւող քունէն յետոյ կը մարգարէանայ իր վախ-
ճանը, կենդանի երազի մը հետեւողութեամբ).

Սեւազգեստ, կարթահասակ ու բոլորովին անհա-
նաչելի մարդ մը, անշշուկ ու գագտագողի կը մօտենայ .
մէջքէն ատրճանակ մը կը հանէ եւ Տիրունիի գանկին
քանի մը հարուածներ պարպելէ յետոյ հապճեպով խոյս
կուտայ:

ՏԻՐ .— (Քրտինքի հեղեղներու մէջէն սարսափահար
վեր ցատքելով) Ո՞վ կ'ըլլաս, այ մարդ, եթէ քաջ ես եւ
մարդու զաւակ, գէմս ելլէիր, ոչ թէ այդպէս ստորնաբար
կոնակէս . . . (Սթափելով) Ոչ ո՞ք կայ, երա՞զ մըն էր, ա-
հաւոր երազ մը : (Դարձեալ կը պառկի):

ՏՆՏ .— (Տիրունիի ծայնէն արթննալով ներս կը վա-
զէ ու զարմացած .) Զո՞վ կը կանչէիք . . . ի՞նչ պատահե-
ցաւ . . . Անհանգիստ էք միթէ . . .

ՏԻՄ. — Ոչինչ։ Պարզ երազ մը։

ՏՆՏ. — Վա՞ս թէ բարի։

ՏԻՄ. — Բնոյթով վատ ։ Անարժէք...

Տնտեսութին կ'ելլէ։ Շշուկները կը դադրին։ Առաւոտեայ ժամը երեքը կը հնչէ։ Յանկարծ շենեակը կը լուսաւորուի ու այդ լուսոյ ճառագայթներուն մէջէն յամրօրէն գուրս կուգայ սպիտակապատ ուրուական մը որուն ճակտին վրայ կը լուսավառի Ս. Դ. Հնչակեան Զինանշանը իսկ աջ ձեռքին մէջ կը նշմարուի գրիչ մը։ Ուրուականը կանգ կ'առնէ Տիրունիի տախտակեայ սնարին մօտ։

ՈՒՐՈՒԿԱՆ. — (Մեղմօրէն) Ահա՝ վարձատութիւնդ. հասարակ գրիչ մը, որ անդադար պայքարիս, անվախօրէն մերկացնես գիմակները, ճշմարտութիւնը ծածկողներուն և ուրացողներուն. անձնու իրաբար, խիզախօրէն աշխատիս իրաւագրկուածներու դատին պահպանման ու վաստակաւոր զաւակը դառնաս Սոցիալ Դէմոկրատիայի։

(Ուրուականը անշշուկ ու դանդաղաքայլ դէպի դուռը կը յառաջանայ, մինչ Տիրունի ներքին անսանձ բնազդէ մը մղուած գլուխը վեր կը բարձրացնէ ու ինքինքը իրարու յաջորդող անակնակալներու առջեւ գտնելով, ահաւոր երազ ու բարեբաստիկ Ուրուական, պաղատագին կը ծայնէ.)

ՏԻՄ. — Դարձի՞ր, ո՞վ կոյս, զարձիր զէթ մի անգամ արեւանման դէմքդ տեսնեմ. . . Մի մերժէր իմ աղաչանքը։

ՈՒՐ. — Ուշազիր դիտէ՛, որովհետեւ անգամ մըն ալ չպիտի կընաս ուսնել։

ՏԻՄ. — (Ծնկաչոք անոր ոտքերուն առջեւ ու անհամբեր) Ո՞վ ես. . . Ուրէկէ կուգաս. . . Ի՞նչ կը կոչուիս. . .

ՈՒՐ. — Ես՝ Սոցիալ Դէմոկրատիայի ոգին եմ։ Ծնած՝ դարերու բողոքէն եւ մարդկութան թափած ծով արիւնէն։

ՏԻՄ. — Կը պաշտեմ քեզ, ո՞վ աներեւակայելի ոգի։ Կ'ուխտեմ բոլոր հոգւովա ձիւնասպիտակ ոտքերուդ առաջ՝ հաւատարիմ մնալ քու հաւատամքին։ Գիտեմ, ոու մայն ես տառապակոծ մարդկութեան. սփոփանքի ու խրախուսանքի ոգին՝ վշտակիր հոգիներու. իրաւունքի պաշտպանը՝

իրաւազուրկներու Դու պիտի ապրիս, ապրիս դարերով, համայն մարդկանց սրտերուն մէջ։ Դէ՛հ, կը պալատի՛մ օրհնէ՛ զիս քու անարատ ձեռքերով. . .

ՈՒՐ. — (Ձեռքը անոր գլխուն վրայ դնելով) Օրհնեա՛լ ըլլաս Սոցիալ Դէմոտրատ Հնչակեան դրօշով, ունենաս Մարդուն կարողութիւններն ու ընդունակութիւնները, չըգիտնաս յուսալքում, ընկճում։ (Մինչ Տիրունի գլուխը ծռած կ'ունկնդրէր ամենամեծ հաճոյքով ու կ'ապրէր կեանքի ամենաերջանիկ բոպէնները, ուրուականը արդէն կամաց կամաց կ'անհետենար, իսկ ան՝ անոր ետեւէն, կարմրացայտ աչքերով հորիզոններ կը չափէր, նեղութեան ու խոռվի նոպաներ ցոյց տալով, դրան կորմին կրթնած)

Տ Ե Ս Ի Լ Բ.

Տիրունի առանձին

(Ետ գալով խորհրդաւորօրէն ու մտածկոտ կը նըստի սեղանին առզեւ) Ո՞ւր ես արշալո՞յս, ծագէ՛, որ պարզեմ մտքիս ծալքերը. . . (Մեկուսի) Ինչ երանութիւն, բաղդաւորութիւն. . . Բայց. . . բայց երա՛զը. . . (Ոտքի ելլելով եւ զօրաւոր շեշտով մը) Ո՞չ, ո՞չ, նա խարուսիկ է, այս նուրիրական Ուխտն ու Օրհնութիւնը կ'արհամարցն զայն. . . (Կը նսամի) Ո՞ւր էք, ո՞վ իմ մտերիմ ու սրտախօս ընկերներ, եկէք, առանց ձեզի արշալոյուը պիտ ուշանայ, (Գրքերը կը թղթատէ) Այո՛, դուք նահատակ ընկերներ, Յակոր, Յարեթ, Ուտանիկ ու Մհեր, այս անգամ դուք. կը ցցուիք իմ աչքերուն առաջ. Դուք ինձմէ պահանջք մը ունիք անյետաձգելի պահանջք մը, ըսէ՛ք, ես պիտի զործագրեմ, որովհետեւ ես ուխտեալ մըն եմ, ուխտեալ Հընչակեան մը, անոր գերին, ծառա՞ն. . . Նա ինձ արհամարհել պիտի տայ բանտը, աքսորն ու մակը, որոնցմէ շատեր կը սոսկա՞ն. . . Կը դողա՞ն, կ'ապաշխարեն վանքերու մութ անկերներուն մէջ, ու զիշեր ցերեկ կը կրծե՞ն, կը քաշե՞ն եւ իրենց գերեզմանները կ'ոսկեզօծն բանւորին աւրիւնքը տիմանքով. . . (Զարմացած) Բայց

լ՞նչ . . . երկինքը արդէն պայծառացած ու փողոցին մէջ
երթեւեկը ոկուած է : Հսու յառաջնորդ ոտքի շշուկներ կան,
ովքե՞ր կրնան ըլլալ արեօք :

Ժպտուն ներս կը մտնեն Վարդան ու Խաչիկ

Տ Ե Ռ Ի Լ Գ .

ՏԵՐՈՒԻՆԻ , ՎԱՐԴԱՆ , ԽԱՉԻԿ

ՎԱՐԴ . եւ ԽԱՉ . — Բարի եկաք : (Զեռքը կը սեղմեն)

ՏԵՐ . — Շնորհակալութիւն ընկերներ :

ՎԱՐԴ . — Արդիւնաւոր լինի գալուստնիդ :

ՏԵՐ . — Մաղթանքներ Ա . Դ . Հնչակեան կուսակցութեան յառաջդիմութեան :

ՎԱՐԴ . — Պատմեցէք ընկեր, ողջ հայութիւնն ու Հընչակեանութիւնը հետուքը բարձրող կիլիկեան դէպքերէն :

ՏԵՐ . — Պատմեմ, որ կարգը ձեզի գայ այնպէս չէ :

ՎԱՐԴ . — Անշուշտ : Նստեցէք ընկեր : (Կը նստին)

ՏԵՐ . — Կիլիկեան՝ Հնչակեան բազմամարդ կեդրոններէն մին ըլլալով անմասն մնացուծ չէ թրքական վայրագ ու աւերող զօրքերու կողոպտուտներէն : Համիտի կամայակատարները, ինչպէս ուրիշ հայաշատ քաղաքներու մէջ, սկսան հռն եւս ագուաւի բոյներ հաստատել արգելք հանդիսանալով հայոց յառաջդիմական քայլերուն : Հայը՝ զետակցած իր փափուկ կացութեան եւ մանաւանդ առաջնորդը Հնչակեան գաղափարականութեամբ, թօթափեց սորկութեան շղթան, թրքական վաշխառու ջոկատը մնեց կորուստի ու ահաւոր անանկալի մը մէջ ձգելով : Պէտք չեմ զգար մանրամասնութեանց մէջ մտնել, արդէն ամէնքը զանոնք պատմութենէն գիտէք :

ՎԱՐԴ . Կրնայի՞ք մեզ ձեր կեանքին տեղեակ պահել :

ՏԵՐ . — Կը զբաղէի Շնոր Սերունդ՝ թերթի խմբագրութեամբ, որ իր որոշ աշխեցութիւնը ունեցաւ մատաղ սերունդի առաջնորդման եւ մտային զարգացման խնդիրներուն մէջ :

Օքէ օր, կեանքերը կը դառնանային . թշնա հութիւնները կ'երանգաւորուէին և գոյի ու չգոյի խնդիրը հրատապ հարց կը դառնար : Լոռութիւն . . . Սանձարձակ գործունէութեան ասպարէզ թուրք զինւորին : Փողովուրդը գաղթեց . . . որոնց կարգին անցայ Պէյրութ, ուր բաւականաչափ ծանօթանելէ յետոյ Լիբանանահայութեան կեանքին, ուղղուեցայ դէպի Հալէպ : Այժմ ուրախ եմ յայտարարել, որ չնորհիւ Հնչակեան ընկերներու պիտի կրնամ գործի ասպարէզ իշնել : Խօսքը ձերն է :

ՎԱՐԴ . — Հալէպահայ կեանքը շատ խաղաղ է : Հնչակեանութիւնը տիրող տարբն է : Ներքնապէս լաւ կազմակերպը աւծած և տէրն է ընդարձակ հաստատութեան մը, Հնչակեան փառքը վեհացնող կեդրոնի մը . « կիլիկեան Պաղթականաց երկսեռ Վարժարաններ » ուն, որու մէջ կ'ուստնին եւթն հարիւրէ աւելի աղքատ ու չքաւոր աշակերտներու ստուարթիւ մը : Յարգա՞նք զոհուող ոգիներուն :

ՏԵՐ . — Ամէն տեղ, ամէն քաղաքի մէջ Հնչակեան զոհուող ու նուիրուող ոգին առակի կարգ անցած է : Ի՞նչ դիրքի վրայ է Ա . Դ . Հնչակեան կուսակցութեան Ուսանողական Միութիւնը :

ՎԱՐԴ . — Բարձր ու համակրեցի գիրքի մը վրայ . անոր մասին թող խօսի Միութեան ներկայացուցիչ Ընկեր Խաչիկ, որ ապագային մէծ միտք մը ըլլալու յոյսը կը ներշնչէ :

ԽԱՉ . — Խօսիլ Ուսանողական Միութեան վրայ, ընել անոր զբաւականը այս անձկանօք բոպէներուն, քիչ մը դժուար պիտի ըլլայ : Սակայն առ ի լուսաբանութիւն, պարզեմ անոր ներքին կապերը զօրացնող կէտերը :

ՏԵՐ . — Մեզմէ խնդրուածն ալ այդ է . կարճ ամփոփ և իմաստալից :

ԽԱՉ . — Ուսանողական Միութիւնը կը բաղկանայ ութսունէ աւելի անզամներէ և հսկողութեան տակն է տեղւոյս Հնչակեան Մասնաճիւղին : Շնորհւ կուսակցութեանս Վարչական զօրաւոր կազմին, ընկերները հսկայագայլ կը յառաջդիմեն ատենախօսական, զիճարանական, ատենա-

մարզական, թատերական եւ այլ գեղարուեստական ճիւղերու մէջ, որոնք ապագային, կեանքի գոյապայքարին մէջ, իրենց մեծապէս պիտի նպաստեն: Ընկերներու զոհողութիւններն ու գործունէութիւնները ամէն գնահանքի արժանի են և ծափահարելի Պարտք կը զգամ նաեւ յայտնել, որ այսօր պիտի ունենանք դասախոսական ժողով մը. դասախոս ընտրուած էք դուք: Անշուշու սիրով պիտի ընդունիք:

Տիր.— Այդ իմ զգին պարագն է: Ընդհանրապէս; ինչպիսի՞ նիւթերու շուրջ կը դասախոսուիին:

ԽԱԶ.— Դասախոսութիւններ կ'ըլլան ընկերային, առողջապահական, գիտական, կրթական և այլ կենսական նիւթերու շուրջ:

Տիր.— Բանւար դասակարգի յառաջացման համար ի՞նչ կարգադրութիւններ ունիք:

ՎԱՐԴԻ.— Ան կ'օգտուի լսարանէ և ընթերցարանէ:

Տիր.— Լսարանի համար, ո՞վ է այսօրուայ բանախոսը: ՎԱՐԴԻ.— Ժողովուրդը, այսօր պատիւ պիտի ունենայ ձեզ ունկնդրել:

Տիր.— Շնորհակալութիւն ինձ համար եղած պատոյն: Ժամը քանի՞ն կը սկսէիք:

ՎԱՐԴԻ.— Ժամը տասն եւ կէսին (ժամացոյցին նայելով) Հազիւ ժամ մը մնացած է: Նախապէս ձեր բանախոսելը ծանուցուած է:

Տիր.— Անհոգ եղէք:

ՎԱՐԴԻ.— Նիւթերնիդ ընտրեցի՞ք:

Տիր.— Այդ երկրորդական հարց է:

ՎԱՐԴԻ.— Ինչպի՞ս թէ երկրորդական:

Տիր.— Ինչո՞ւ կը զարմանաք:

ՎԱՐԴԻ.— Ձեր անտարբերութեան: Որովհետեւ, ուրիշներ, օրերով իրենց խօսելիքները զրի կ'առնեն... ուսումնասիրութիւններ կ'ընեն... իսկ դուք...

Տիր.— Ես պիտի խօսիմ այն՝ ինչ որ, ներկաներուն աչքերուն մէջ կարդամ, ինչ որ, Մարքս թելադրէ:

ՎԱՐԴԻ.— Հըաշք մը պիտի ըլլայ:

Տիր.— Քանի որ, տակաւին ժամ մը ունինք, կընանք զայն օդագործել Ուսանողական Միութեան դասախոսութեամբ մը: Արդեօք կընա՞ն գալ:

ԽԱԶ.— Ինչո՞ւ չէ: Ակումբի վարի յարկն են: Հիմայ կը զբկեմ: (Կ'ելլէ)

Տիր.— Ընկեր, բարի եղէք ակումբին դուռը կէս ժամուայ համար գոցել:

ՎԱՐԴԻ.— Հիմայ: (Կ'ելլէ)

Տ Ե Ս Ի Լ Դ.

Տիրունի Առանձին

(Մեկուսի) կազմակերպութիւն, դասախոսութիւն, հրազրակախօսութիւն. ահա՝ երեք գժուարին կէտեր, որոնք անհրաժեշտ են ուեէ զործիչի, ըլլայ ազգային ըլլայ գաղափարական, ըլլալ հասարակական թաջ զիտեմ, որ Սոցիալ Դէմոկրատիայի գաղափարական անդրանիկ վկան Մարքս, սաւառնած պիտի կենայ իմ վերե ու զիս առաջնորդէ եւ իր գերմարգային ձիրքերով, եւ իր աստուային կարողութեամբ եւ իր անվկատ ու յարատեւ կամքով: Այս, պիտի կարենամ բանախոսել, կասկած չկայ:

(Ներս կը մտնէ իսպիկ)

Տ Ե Ս Ի Լ Ե.

Տիրունի եւ ԽԱԶի

ԽԱԶ.— (Ճուցնելով) Պատրաստ են:

Տիր.— Ու ես տեսայ, երկա՞ր թափառումներէ յետոյ, հրացայտ աչքերը, վէս ճակատները Հնչակեան Ուսանողներուն և զերջին անգամն ըլլալով զգացի Հնչակեան խոնոբին անթառամ զեհութիւնը ու ապրեցայ, վերյէցցի կեանքն իմ պատանեկան տիսուր յիշատակներով լի: Ընկերներ, թոյլ տուէքինձ, որ քանի պատեհ առիթը ներկայացած է, երկու խօսքով բացատրեմ « Ասցիալ-Դէմօկրատ » եւ « Հնչակեան » անուններուն իմաստները, ձեզի

որ կոչուած էք անոր ապագայ զիտակից եւ ամբակուռ սիւներ դառնալ, ձեղի՝ որ կոչուած էք զայն պահել իք զենիթին, իր բարձրութեան վրայ:

Հնկերնե՛ր, ոմանք կը ջանան զարգացնել այն միտքը թէ՞ քանի որ Հնչակեան անունը կապուած է ազգայնական անցեալին և քանի որ այդ անունին կից Սոցիալ Դէմօկրատ անունը դաւաճանութեան հոմանիշ եղած է միջազգային աշխատաւրական կեանքի մէջ, ապա՝ ուրեմն, արտասահմանի մէջ գործող Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան գիրքը հանդէպ Հայաստանի, որքան ալ համակրական, որքան մօտ ըլլայ, պէտք չէ որ Խորհրդային Հայաստանէն գնահատական վերաբերմունք սպասէ. հետեւաբար, կամ պէտք է սոցիալիստական նոր ուղին որդեգրէ և կամ եթէ այդ քաջութիւնը չունի, կը պակսի իր մօտ, թող բաւականանայ պարզ եւ գործնական համակրութեամբ և լուսաբանենք:

Անոնք հետ միսսին մենք ալ կ'ընդունինք, որ օտար սոցիալ դէմօկրատներ, դաւաճանեցին պրոլետարիատի դատին. մասնաւրապէս գերման սոցիալ դէմօկրատները ընդհանուր պատերազմի միջոցին եւ անկէ յետոյ՝ զինագագարի վաղորդային երեւան եկան ոչ թէ իրբեւ ուղղափառ յեղափոխական Մաքքանտներ, անկեղծ միջազգայնականներ, այլ իրբեւ սոցիալ իմաթրիօթներ, ազգային ընկերվարականներ. անոնք չկրցան արժեցնել այն յոյսիրը զորս կրած էին իրենց վրայ միջազգային յեղափոխական աշխատաւորութիւնն ու անոր յառաջապահ զօրագունդերը. Բայց օտար սոցիալ դէմօկրատներու հակա — աշխատաւորական, հակա — պրոլետարական, հակա — յեղափոխական այս ընթացքը պատճառ մը չէ, որ հայկական սոցիալ դէմօկրատներու վրայ նայուի այն աչքով, ինչ աչքով որ կը նայուի միւսներուն վրայ: Եւ եթէ Սոցիալ Դէմօկրատ Հնչակեան կուսակցութիւնը չ'անդամակցիր միջազգայնականին, պարզապէս անոր համար որ այդ կազմակերպութիւնը իր սպայակոյավ կը գտնուի կապիտալիզմի և պուրժուազիայի սպասաւորի դերին մէջ: (Ծափահարութիւն)

Պալով «Հնչակեան» անունին, որ ան կապուած է ազգայնական անցեալին: Կրնայ ըլլալ, որ, այո՛, Հնչակեանութիւնը ունեցած է հազուադէպօրէն ազգայնական այթաքումներ կամ մոլուցքներ, բայց եւ այնպէս՝ ան եղած է իր էութեանը մէջ, իր հաւատամքով, իր աշխարհայեացքով, իր գաղափարաբանութեամբ, աշխատաւորական, մարքուստական: (Ծափահարութիւն)

Հնչակեան կուսակցութեան ներկայ գործունէութիւնը իր մէջ աշխատաւորական, յեղափոխական թօն մը ունի: Իսկ աեղ տեղ կը գտնուին այնպիսիներ, որոնք չես գիտեր, յանուն ինչի, իւղ կը քսեն քանի մը պնակալէզներսւ հացին. այդպիսիներուն հանդէպ, Հնչակեան Գերագոյն ատեանը չպիտի ուշանայ իր վճիռը արձակել: Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը իր մամուլով ու բեմով պաշտպան կը կենայ պրոլետարիատի գատին: (Ծափահարութիւն)

Տ Ե Ս Ի Լ Զ.

ՆՈՑՆՔ Իւ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴ. — (Ներս մտնելով) Դոները բացինք ժաղովուրդը, որ դրան առջեւ հաւաքուած էր, կեցցէներու գոռ աշղակներով սկսաւ ներս խուժել:

(Դուրսէն բարձրածայն աղաղակներ)

ԺՈՂՈՎ. — Կեցցէ՛ Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը և ապրի՛, բիւր ապրի՛ անոր զաւակ Ս. Տիրունին:

ՎԱՐԴ. — (Դէպի գուռը դարձած) Հայրենակիցնե՛ր, կը խնդրուի լուսական պահել: Հնկեր Ս. Տիրունին արդէն բեմ իջած է: (Կ'ելլէ)

ՏԻՐ. — (Ուժի ելլելով) Յարգելի հայրենակիցնե՛ր, քոյրե՛ր եւ եղբայրնե՛ր, չնորհակալութիւն կը յայտնեմ ձեզ, կուսակցութեանս և ինձ հանդէպ եղած համակրանքին:

ՄԻՐԵԼ և օգնել Հայաստանի, օգնել սիրած չափով. սա ամէն գիտակից հայու անդրանիկ պարտականութիւնն է, սա՛, ամէն գիտակից հայու սրտի անդրանիկ բաղձանքն է: Սակայն ցաւով կը յայտարարեմ, որ մեր մէջ բոյն դարձ է այնպիսի կազմակերպութիւն մը, որ չսիրելէ զատ սկսած



է ամէն տեղ, ամէն կողմ հակա-հայաստանեան լուտանք-ներ տեղացնել և սուրի ծայր ցոյց տալ. այդ Հայ Շահագործական, Ոճրագործական ու Բանւորագաւ Կազմակերպութիւնն է : Թող մտիկ ընեն. խօսքս անոնց է, մարտական կոչուած այդ երկուքուկէս մարդոց, որ իրականին մէջ նտապստակային բնաւորութիւն մը ունին և հակառակ անոր, այսօր ելեր, խաւաքարտէ նիզակներ կը ճօճին աջ ու ձախ և կը կարծին տապալել ո՛չ միայն Հայաստանի Հանրապետութիւնը, այլ՝ և Թուրքիան, և աւելին ամբողջ միութիւն մը, որ իր թեւերը տարսածած է երկրագունդի մէկ վեցերորդ մասին վրայ : Անոնք պէտք չէ մունան այն օրը, այն ահաւոր օրը, ուր կարմիր սուրիններու անտառին ի տես, որսորդին առջեւէն փախան ճագարի մը նման խելակորոյս գէպի Պարսկական սահմանագլուխը : (Մափահարութիւն)

Հայաստանի յեղափոխական ուժիմը ներքնապէս և արտաքնապէս դարձած է անսասան շնորհիւ հայ աշխատաւորութեան սրտագին նուիրումին և Անդրկովկասեան քոյր հանրապետութեանց հետ կազմուած ֆէտերացիային եւ երբեմնի ձարական կայսրութեան երկրամասին վրոյ գոյոյ թիւն ունեցող Խորհրդային Սոցիալիստական բոլոր հանրապետութեանց հետ սաեղծուած քաղաքա-գինւորա-տնտեսական միութեան Այլապէս զգուշացէք . ձեր ուեէ հակապետական, հակա-հայաստանեան մէկ շարժումը, պատճառ կը դառնայ ձեր վերջնական եւ անվերականգնելիօրէն ջախջախուելուն : Մարտական պիտե՞ր, պատռեցէ՞ք այլեւս քոյելնիդ, վար առէ՞ք բարեկենդանի դիմակնիդ և գործի դաշտ, ասպարէկ իջէ՞ք, եթէ անկեղծ հայրենասէրներ էք : Ձեր այժմեան ընթացքը վատերու, հայրենագաւաներու ընթացք է և պախառակելի : Անգամ մը ևս կը շեշտնք . ձեր գործը Մազլւմեանի մը մօրուքին հետ չէ երբ Հայաստանի կառավարութեան հետ կը խօսիք : Այլապէս, մինչեւ եօթը պորտ, եօթը սերունդ պատախանատու կը մնաք հայ աշխատաւորութեան առջեւ, այլապէս կը կրնուի Խոսրովի և Անակի պատմութիւնը :

Վ. Ա. Ր. Ա. Գ. Ռ Յ Բ Ր

ԱՐԱՐՈՒԱԾ

Տեսարանը կը ներկայացնէ թլուրի մը գագաթը : Գիշեր է :

Արշաւիր կը եսկէ:

Տ Ե Ս Ի Լ Ա .

ՍԱՆԱՏՐՈՒԿ եի ԱՐՃԱԼԻՐ

ՍԱՆԱՏՐՈՒԿ.— (Խրոխտ) Ահա' այս է կեզրոնական Պիւրոյին նախապէս հազորդած միակամ ու անփոփոխ որոշումը . կողոպտել հայութիւնը ամենաս ոորին միջոցներով, հարկ եղած ատեն վաճառել զայն, գիշակաւորուիլ, գետնաուիւծի շապիկը հագնիլ, քծնիլ . . . Խեղճ հայութիւն, որ տակաւին չգիտակցեցար մեր ներքին կեանքին և այն համազումը, հաւատքը ունիս, որ Մարտական կուսակցութիւնը քեզ պիտի փրկէ գարերու ստրկութենէդ : Խոկ դո՛ւն, անխօնեմ, մատղաշ սերունդ, որ խարուած կառուտախօսութիւններէ, մեծամեծ խոսութիւններէ և զոնդալից բայց անիշաստ բանախօսութիւններէ, ամէն օր կուգաս անդամագրուիլ անոր ենթակայ միութիւններուն : Քնացի՞ր հայ ժողովուրդ, քիչ մըն ալ, մինչեւ թորոսին, Թադէսուին, Կիրակոսին մահը . քիչ մըն ալ, տակաւին բանուկ է մեր մկրատը : (Ժամացոյցին նայելով) Ժամը ինն է և մեր նազելի ժողովականները դեռ բարեհաճած չեն գալ : Բայց . . . ոտնաձայն մը... Ո՞վ կրնայ ըլլալ . . . Արշաւի՞ր, նայիր ո՞վ է եկողը :

ԱՐԾ.— (Վայրեան մը աներեւութանելէ յետոյ ներա

Կը մտնէ . դուրս դիտելով) Եկողը մեզմէ է . . . Ընկեր Անաւնէն ըլլալ կը թուի . . . հոս կը յառաջանայ . . .

ՍԱՆՏ .— Առանց շշուկի առաջնորդէ :
Ներս կը մտնէ Անանէ :

S Ե Ս Ի Լ Բ .

ՆՈՅՆՔ ԵՒ ԱՆԱՆԷ :

ԱՆԱՆԷ .— Բարի գիշեր ընկեր Սանատրուկ :

ՍԱՆՐ .— Բարի եկաք :

ԱՆԱՆԷ .— (Նստելով) Բաւական բարձր բլուր մըն է եղեր . անիծեալը զիս քրանեցուց : Սակայն օդին ըսելիք չկայ : Եթէ մէկը քանի մը ամիս հոս ապրի , հոգ չունենայ , գինին ու օդին առատ ըլլայ , իր ծանրութեան վրայ բաւական կ'աւելցնէ , քանի մը տարի աւելի կ'ապրի , կթուած ժողովուրդը անգամ մըն ալ կը կթէ :

ՍԱՆՏ .— Այդպէս է : Փորձեցէք :

ԱՆԱՆԷ .— Յառաջիկայ տարի մտադիր եմ փորձել :

ԱՐԾ .— (Խեղդուկ ծայնով մը) Ընկեր Մերուժանը կուգայ տարտամ ու անորոշ քայլերով :

(Ներս կը մտնէ Մեհրուժան)

S Ե Ս Ի Լ Գ .

ՆՈՅՆՔ ԵՒ ՄԵՀՐՈՒԺԱՆ :

ՄԵՀՐ .— Բարի գիշեր :

ՍԱՆՏ .— Բարի եկաք :

ՄԵՀՐ .— (Նստելով) Տակաւին որո՞նք կը բացակային :

ՍԱՆՏ .— Մի միայն ընկեր Անակին կը սպասուի :

ԱՆԱՆԷ .— Արդեօք ինչո՞ւ ուշացաւ ւշնչակեաններ գըլխուու խաղ մը խաղած չըլլան :

ՍԱՆՏ .— Այդ կարգի մարդիկ շտա ունին :

ՄԵՀՐ .— (Ինքինքը ցուցնելով) Միթէ մենք չունի՞նք .

ԱՆԱՆԷ .— Պահպանողական ամէն միջոցի դիմելու է :

ՍԱՆՏ .— Արշաւիր հաւատարմօրէն կը հսկէ : Ասկայն գո՞ւք , ընկեր Մեհրուժան , ինչո՞ւ ուշացաք : Գո՞րծ ունէիք :

ՄԵՀՐ .— Ո՞չ գործ և ո՞չ այլ ինչ : (Գրալանէն օղիի շիշ մը հանելով) Սա՛ օրհնեալը կը տեսնի՞ս , ժողով ու ամէն ինչ կը մոռցնէ :

ԱՆԱՆԷ .— Կրնանք պուտ մը . . .

ՄԵՀՐ .— (Տալով) ինչո՞ւ չէ :

ԱՆԱՆԷ .— (Խմելէ յետոյ Սանատրուկին տալով) Ընտիր տեսակէն է , հրամացէք :

ՍԱՆՏ .— (Խմելէ յետոյ) Լաւ քիմքի տէր է եղեր ընկերը :

ԱՐԾ .— Աչքերնիդ լոյս : Բացակայ ընկերնիդ մերթ իշնալով , մերթ զլտորուելով բլրէն վար հեւ ի հեւ գէպի հոս կը յառաջանայ : Ժամէ մը ի վեր կը գիտեմ զայն :

ՍԱՆՏ .— Օգնութեան չփութա՞ս :

ԱՐԾ .— Մոքէս անգամ չ'անցաւ . որովհեաեւ մեծէն մինչեւ պղտիկ ձրիակերութեան վարժուած ենք : Օգնութեան փութալ մեզմէ շատ հեռու է . արդէն հարկ չմնաց , հազիւ քանի մը քայլ մնաց . . . հասաւ . . .

(Քրտնած ու օրօրուելով ներս կը մտնէ Անակ)

S Ե Ս Ի Լ Դ .

ՆՈՅՆՔ ԵՒ ԱՆԱԿ :

ԱՆԱԿ .— Բարի գիշեր բոլորիդ :

ՍԱՆՏ .— Բարի եկաք :

ՄԵՀՐ .— (Թղիին շիշը տալով) Բիչ մը զովացէք ընկեր :

ԱՆԱԿ .— Այդ պարտականութիւնը կատարելէն կուգամ :

ՄԵՀՐ .— Այս պատուական է :

ԱՆԱԿ .— Այս ալ պատուական ըլլալուն համար : (Խմել)

ՍԱՆՏ .— (Ոտքի ելլելով) Ընկերնե՛ր , ժողովականներ ներկայ ըլլալով նիստը բացուած կը յայտարարեմ , ձեզմէ նմանապէս պիտի խնդրեմ , որ խօսակցութիւնները տեղի ունենան , կարելի եղածին չափ ցած քայնով : Որոշումները պէտք է գաղտնիք մնան : Արշաւի՛ր . . .

ԱՐԾ .— (Որ սկսած էր մրավել . յանկարծ տեղէն վեր ցատկելով) Հոս եմ . . . արթուն կը հսկեմ . . .

ՍԱՆՏ .— Ինչպէս գիտէք , այսօր . այս յառաջացած պահուն հոս հաւաքուած ենք Ս . Տիրունիի մաքրագործ-

ման, զայն երկրիս վրայէն վերցելու հարցով։ Սակայն՝ նախաքանք այդ՝ լսենք իւրաքանչիւր կեղրոնի կուսակցական կեանքը, ներքին կազմակերպութիւնն ու բրօպականտի յառաջ մղումը անոր Սուրբա հաստատուելէն ի վեր։

ԱՆԱՆԵ. — Երկու խօսքով պարզեմ կեղրոններու ներքին կացութիւնները, որոնք իւրամէ շատ չնչին, փոքր բացառութեամբ մը կը տարբերին։

ԱԱՆՏ. — Խօսքը ձերն է։

ԱՆԱՆԵ. — Սարգիս Տիգրունիի Սուրբա հաստատումէն ի վեր, մեր կուսակցական կեանքը թուլցած, մեղկացած է։ Գործունէութիւնն . մի փնտուեր : Հաւաքո՞յթ, ժողո՞վ . երբե՞ք նոր անդամագրութիւննե՞ր . քնա՞ւ, երբե՞ք Ընդհակառակը՝ անդամներէն շատեր շարքերէն հեռացած են . . . շատեր կը տրանջան ներկայ կացութեան, ներկայ անտանելի վիճակին . . . նոր նոր հրաժարականներ կը ներկայանան . . . շատեր զեխութեանց մէջ կը լողան . . . անհատական հարցեր . . . իւրաբու միս ուտուղներ . . . ո՞ր մէկը լսես . . . լեցո՞ւն, լեցո՞ւն . . . Ըսէ՞ք ընկերներ, խոստովաննեցէ՞ք անշվերապահօրէն, մենք մեզի ենք, օտար չկայ, նոյնը չէ եւ ձեր վիճուկը։

ԲՈՂՈՐԾԻ. — Այո՛, նոյնն է, ոչ մի փոքր տարբերութեամբ։

ԱԱՆՏ. — Կը հաստատեմ։ Արդ՝ հարցը հասաւ բուն կէտին։ Այժմ գտնենք միջոց մը, կերպ մը, եղանակ մը, որով կարենանք անոր լեզուն կտուցին լմէջ քաշել տալ, լոեցնել . . . Ա՛լ բաւական է, որքան մեր վրայ բարբաջեցաւ, որքան մեր միսը խածաւ, որուն մինչեւ այսօր ոչ ոք համարձակած էր մօտենալ : Ըսէ՞ք խնդրեմ, ո՞վ է նա . . .

ԱՆԱԿԻ. — Պերմարգկային, յարատեւող, յամառ պայքարող, չյուսալքուող եւ յանդուզն բնաւորութեան տէր մէկն է, անոր հետ պայքարիլ շատ դժուար է, մանաւանդ գրչապայքար։

ՄԵՀՅԻ. — Ամենակարճ ճամբան՝ զայն մէկ անդամէն եւ վերջնականապէս մաքրելնէ . անոր ձեռքէն ազատուե-

լու միակ ելքը զայն գաղտագողի սպաննե՞լն է, անդենականը զրկե՞լը . . . Ահա՛ իմ կարծիքս։

ԱԱՆՏ. — Շատ առաջ գացիք։ Դուք ինչ կը խորհիք ընկեր Անանէ։

ԱՆԱՆԵ. — Ահա և իմ կարծիքս օրինակի մը նմանողութեամբ : Թուրքիոյ լէջ, երբ հայ մը ծեծուէր թուրքի մը կողմէ, դատարանին լէջ ամբաստանեալին պատասխանը սա՛ կըլլար . կրօնքիս հայհոյեց : Այսպիսով ամենանամեծ յանցաւորներն անգամ կ'ազատուէին : Արդ՝ այս հիման, այս տուեայլին վրայ յենելով, քանի որ Տիգրունին Հայաստանեան բրօպականտ կը կատարէ և քանի որ Հայաստան այսօր համայնավար պետութիւնն մը, կառավարութիւնն մըն է, կրնանք զայն լաւ պատրաստուած տեղեկագրով մը հոգատար եւ տեղական լիշխանութեանց ներկայացնել որպէս համայնավար, որ հոս, Սուրիոյ մէջ այդպիսի յանցաւորներ, գատապարտեալներ ոճրագործէ մը աւելի կը պատժուին, աւելի կը հետապնդուին : Այն ատեն, Տըլիրունի կոչուած այդ մարգը, այդ մեր թշնամին թուրքէ մը աւելի, թող յանդգնութիւննը ունենայ բանտերու կամ աքսորներու մէջ խօսիլ, մեր միսները խածատել : Ո՞վ պիտի լսէ, ո՞վ պիտի հետաքրքրուի : Այնտեղ նապիտի զըղջայ ու մեզայի պիտի գայ մեր առաջ, մեր կազմակերպութեան սուրբ խորանին առաջ։

(Հեռուէն կը լսուիք և Հեռաւոր Երկիր » ի եղանակը, երգուած խումբ մը Հնչակեան երիտասարդներու կողմէ։ Զայները կամաց կամաց կը մօտենան, կը բարձրանան, ու կը սկսին հեռանալ : Իսկ մեր մարդիկը նստած տեղերնին քար կտրած, մինչ իսկ շնչառութիւննին քռնած, ահ ու սարսափի, ճգնաժամային վայրկեաններ կ'ապրին։ Ճղոց ձայները բոլորովին անլսելի կը դառնան. Սանատրուկ երկայն շունչ մը քաշելի յետոյ)։

ԱԱՆՏ. — Տեսէ՞ք, տեսէ՞ք Տիգրունիի սերմին պտուղները : Գիշեր ցերեկ արծիւներու պէս կը սաւառնին լեռներու կատարները : Տէրը դարձած են այս ընդարձակ տարա-

ծութեանց . . . Արշաւի՛ր :

ԱՐԾ .— (Յունէն վեր ցատկելով) Հոս եմ . . Կը հսկեմ . .

ԱԱՆՏ .— Ո՞չ թէ կը հսկես, այլ կը քնառասաւ :

ԱՐԾ .— Բնականաբար :

ԱԱՆՏ .— Ինչո՞ւ :

ԱՐԾ .— Դուք լաւ մը խմեցիք, գլուխները տաքցուցիք, առանց մտաբերելու, որ այսակ պահակ Արշաւիք մը ունիք : Չեր ա՞յս ընկերականութեան համար հսկեմ, հա՞յ ՄԵԶՐ .— Իրաւունք ունի: Նկատողութեան չ'առինք:

ԴԷԿ .— ա՛ռ, խմէ և մի քնանար :

(Արշաւիք առնելով իր անկինը կը քաղուի)

ԱԱՆՏ .— Բնկերնե՛ր, գիշերուայ այս յառաջացուծ պահուն ամէնքդ ալ ականատես եղաք Հնչակեան տղոց խիզախութեան, յանդգնութեան: Արդ՝ խօսեցէ՞ք. շարունակենք ծալլապատիկ նստիլ, լուռ ու մունջ տանիլ Հընչակեան ցոյցերը, որոնք օրէ ըստ օրէ կը ծաւալին, կ'երանգաւորուին և կ'սպառնան մեր գոյութեան, կեանքին, որ արդէն խախուտ հրման վրայ կառուցուած է:

ԱՆԱԿ .— (Ազգու շեցտով) Ո՞չ այս, ո՞չ այն: Չենք կրնար մեր խղճին ու սկզբունքներուն դէմ գտաւաճանիլ,

ԱԱՆՏ .— Տակաւին մեր քով խիզճ և սկզբունք փնտաե՞լ և Անոնք շատոնց ծալլուած, ծրարուած ու բարձի տակ եղած են: Մեր կազմակերպութիւնը ծրագիր չունի, անսկզբունք է և իր ընթացքը փչող հովին ուղղութեան կը համեմատի:

ԱՆԱԿ .— Այն՝ որ մեզմէ, մեր Աճրագործներու կազմակերպութենէն չէ, Հայ չէ: Ահա՝ կերպոնական Պիւրոյին երկնային պատգամը: Ուրեմն՝ զարնել, հարուածել, սպաննել, կողոպտել բոլոր անոնք՝ որ մեզմէ չեն, մեր ուղղութեան չեն հետեւիր, չեն անսար, չեն հնազանդիր . . . Ահա՝ ատոնց առաջինը, առաջին զոհը պիտի ըլլայ Հնչակեան կուսակցութեան սիւնը եղող և մեր գոյութեան սպառնացող Ս. Տիրունին, որուն կարողութիւնը, ընդունակութիւնը, ձիրքն ու ժողովարդին վրայ ունեցած ազգեցութիւնը չկայ մենէ և ո՞չ մէկուն քով: Կամ անոր մահը եւ մեր կեան-

քը, կամ մեր կազմակերպութեան մահը և անոր կեանքը: Մին կամ միւսը: Ահա՝ կացութիւնը:

ԱԱՆՏ .— Թէ՝ ես կ'ըսեմինչ ընկերներ. ընդունիլ ընկեր Անանէի առաջարկը. ամբաւտանել զայն որպէս համայնավար, հակառակ պարագային երբ ուէ պատիժէ զերծ մնայ և դարձեալ շարունակէ մեզ քննադատել և սպառնալիք կարդալ մեր կազմակերպութեան, այն ատեն կը դիմենք այդ օրհնեալ գործիքին որ շատերուն մուխը երկինք հանած է: Քանի ուշ չէ բանաձեւը պատրաստենք:

ԱՆԱՆՏ .— Բանաձեւի պատրաստութենէն առաջ, կ'ուցէի անոր գերմարդկային կարողութենէն օրինակ մը ըսել:

ԱԱՆՏ .— Ո՞ւր հանդիպած էք:

ԱՆԱՆՏ .— Հալէ պի մէջ: Սգահանդէսի մը առթիւ, Տըլսունին իր կուսակցութեան խսկեր Արամ մեր կազմակերպութեան կողմէ պիտի խօսէին: Հնկերը քովս նստած էր և մերթ ընդ մերթ թեթեւ ցնցումներ կ'ունենար: Պատճառը հարցուցի: Ականջիս հետեւեալը վախսաց:

ԱԱՆՏ .— Թէ ի՞նչ . . .

ԱՆԱՆՏ .— Քանի որ Տիրունին հոս է, անոր եղած տեղը մեր ըլլալը հարամ է, անոր խօսելիք օրը մեր խօսիլը անարժէք: Ինչո՞ւ հարցուցի իրեն: Որովհետեւ քաջ զիտեմ, պատասխանեց ան, երբ անկէ առաջ խօսիմ, ինձմէ վերջ իմ խօսածներս պիտի ջրէ, խսկ երբ անկէ վերջ խօսիմ, իմ ըսելիքներս ինք պիտի ըսէ և ամօթով պիտի մնամ: Խսկապէս ընկերը մարգարէցաւ և առանց բեմ ելլելու ուզգակի տուն վազեց:

ԱՆԱՆՏ .— Այդպիսի դէպքեր քանի՛ քանի՛ անգամներ պատահեցան Պէյրութիւնը մէջ: Փոքր հարցեր են, որոնց մարսողութիւնը կարելի է: Տակաւին այնպիսի դէպքեր կան, որ մենք շաբաթներով ժողովուրդին մէջ խօսք խօսելու համարձակութիւնը չենք ունեցած և նմանած ենք հարէմի սեւազգեստ կինհրուն:

ՄԵԶՐ .— (Ո՞ւ մինչեւ այն ատեն լուռ կը հետեւէր եղած խօսակցութեանց բայց այլեւս համբերութիւնը հատնելով)

Հնկերնե՛ր, այսպիսի գէպքեր պատմուելէ վերջ ա՛ւ չեմ կրնար համբերել... պէտք է զայն...

ՍԱՆՏ. — Ընկեր Մերուժան, առանց հետեւողութիւնը մտածելու, կ'ուզէք մէկ անգամ Ի՞ն զայն մաքրելու Բ. սեհնք թէ կատարեցինք այդ արաբքը, այն ատեն ի՞նչ պիտի ըլլայ մեր ապագան, ի՞նչ պիտի պատասխանենք հանրային դատաստանին: Կարեւոր հարցեր են, որոնց վրայ կ'արժէ անդրագառնալ:

ՄԵՀՐ. — Այդ արաբքը կը գործենք մեր անունը առանց երեւան հանելու:

ՍԱՆՏ. — Ժողովուրդը չպիտի՞ կասկածի. որովհետեւ ոչ առաջինն է և ոչ վերջինը:

ՄԵՀՐ. — Լաւ գիտենք, որ ժողովուրդը մեր կազմակերպութիւնը կը ճանչնայ որպէս ոճրագործներու, աւազակներու, անօթիներու որջ և մինչեւ այսօր հազարումէկ կասկածներ, վկայութիւններ ունեցաւ. կրցա՞լ բան մը ընել... կրցա՞ւ դարման մը գտնել... կրցա՞ւ իրականացընել իր հրազը, կասկածը...

ՍԱՆՏ. — Ցեխոտե՞նք, մըստե՞նք, բիւր անգամ մըստուած մեր անունը:

ՄԵՀՐ. — Ինչպէս գիտէք, մեր կազմակերպութիւնը ներկայ մատղաւ սերունդին համակրութիւնը կը վայելէ, այդ համակրանքը մեզի մնացած է, ժառանգած ենք, մեր հիմագիրներու անկեղծ նույիրումէն, եթէ անոնք չըլլային մենք պարծենալիք ոչինչ պիտի ունենայինք: Մեր մէջէն ծնած, կամ եկած մեզի միացած են եղական բանաստեղծներ, ինչո՞ւ թողունք, որ ուրիշներ անոնց հասնին եւ մինչ իսկ աւելի յառաջ երթան: Լաւ գիտցէք նսեւ, որ ներկայ դարը, շահագործումի, քծնումի դար է. այս օրս երեաներ պէտք է ըլլանք եթէ կը փափաքինք տիրապետել գաղութահայութեան եւ անոր գանձին, հարըստութեան... ինչպէս տիրացանք Հայաստանինին եւ որու չնորհիւ այսօր կ'ապրինք արքայավայել կեանք մը:

ՍԱՆՏ. — Քանի ուշ չէ տեղեկազիրը պատրաստենք, գուցէ յարձակումի ենթարկուինք:

ՄԵՀՐ. — Այդ մասին որո՞ւ հետ պիտի տեսնուինք: ՍԱՆՏ. — Ուղղակի Ապահովութեան ընդհանուր տնօւթէնին հետ:

ԱՆԱՆԻ. — Ի՞նչ ձեւով, ինչպիսի՞ բառերով յայտնուինք որ ժողովուրդին կասկածը մեր վրայ չի հրաւիրենք եւ յաջութեամբ գուրս զանք:

ՍԱՆՏ. — Մեր կազմակերպութեան անունը բնաւ չենք յիշեր:

ԱՆԱԿ. — Այլ որո՞ւ:

ՍԱՆՏ. — Որպէս անհատ կը ներկայանանք:

ԱՆԱԿ. — Անհատ ըսելով, որո՞նք պիտի հասկնանք:

ՍԱՆՏ. — Եղբայր, այնքան, տղայ եղաք, որ այսպիսի պարզ խօսակցութիւններն անգամ չէք հասկնար. Բանոս, Բարթողիմէոս, Թիթիմոս, Կիրակոս, եւն. եւն.:

ԱՆԱՆԻ. — Նախապէս որոշե՞նք խօսելիքնիս:

ԱՆԱԿ. — Ե՞րբ պիտի ներկայանանք եւ քանի՞ հոգի:

ՍԱՆՏ. — Ուղղակի վաղը եւ երկու հոգի բաւական է:

ԱՆԱԿ. — Հոս գանուող ներկաներէն երկուքը, այն պէս չէ՞:

ՍԱՆՏ. — Հարկաւ: Որո՞նք աւելի յարմար կը գտնէք:

ՄԵՀՐ. — Դուք եւ ընկեր Անանէն յարմտրագոյնն էք:

ՍԱՆՏ. — Շատ բարի: Ընկերներ, մեր ամբաստանութիւնը պիտի կայանայ միմիայն Տիբրւենին համայնակար ներկայացնելուն մէջ, թէեւ ամէնքս ալ համոզուածներ ենք որ ան համայնակար չէ, այլ անկեղծ ու նույիրուող Հնչակեան մը: Վերջապէս պիտի աշխատինք ամէն կարգի քսութիւններ ընել որպէսի յաջողինք մեր նպատկին մէջ: Ինչպէս է ընկերներ:

ԱՄԷՆՔԻ. — Շատ բարի է:

ՍԱՆՏ. — Այս վերջացաւ: Գալով երկրորդ գործողութեան, որ աւելի դժուարին է, ո՞վ պիտի ստանձնէ:

ԱՆԱԿ. — Առաջին գործողութեան արդիւնքին վրայ յենելով կատարենք զայն:

ՍԱՆՏ. — Մէկ վայրկեանի յապաղում, չնչին անզգութիւն մը կրնայ մեզ վտանգել:

ՄԵՀՐ. — Որպէսզի մեր խղճերը հանդարտ ըլլան ոյս գիշեր վերջացնենք ամէն ինչ:

ՍԱՆՏ. — Երկրորդ գործողութիւնը բերանացի թէ ոչ գոց քուէով կատարենք:

ԱՆԱԿ. — Գոց քուէն աւելի ապահով է:

ՄԵՀՐ. — (Խրոխտ) ի՞նչ հարկ քուէարկութեան: Այդ գործը ինձ վատահեցէք, շատ գիւրութեամբ կը կատարեմ, այդ՝ տարիներով իմ արհեստն է:

ՍԱՆՏ. — Օրինականութիւնը յարգենք: Օդային խօսքերով զիրար չխարենք,

ՄԵՀՐ. — Դուք պէտք էր զիս ճանչցած ըլլայիք:

ՍԱՆՏ. — Զեզ՝ շատ լաւ կը ճանչնամ: Խօսքու ձեզի մասնաւորելով չէ որ կը խօսիմ:

(Քուէարկութեան գործողութիւնը կը կատարեն)

ՄԵՀՐՈՒԺԱՆ... ՄԵՀՐՈՒԺԱՆ... ՄԵՀՐՈՒԺԱՆ... ՄԵՀՐՈՒԺԱՆ...

ՄԵՀՐ. — (Ուրախութեամբ) Առաջին Մերուժան, երկրորդ Մերուժան, երրորդ Մերուժան, չորրորդ Մերուժան, չան, ժան, ման, ժան, ման, Մերուժան: Հա՛ հա՛ հա՛:

ՍԱՆՏ. — Երբ իրականութեան մօտենաս, այն ատեն այսպէս հրճուէ, պոռա՛ ու ցատկուէ, մենք քեզ պիտի ծափահարենք:

ՄԵՀՐ. — (Ատրճանակը հանելով) Պատմական այս ատրճանակիս ապաւինեցէք: Հրեղէն է նա, աննման, որ մեր Ոճրագործական կազմակերպութեան պատմութեան էջերէն մին եւս պիտի ներկէ, ոսկեզօծէ Սարգիս Տիրունիի կարմիր, անարատ, անմեղ ապա՛ մը, հայութիւնը: Որովհետեւ քաջ գիտէ, համոզուած է, որ գարեր միայն կրնան Տիրունի մը, հանճար մը ծնանիլ: Սակայն անարժէք: անոր մահը, չգոյութիւնը որոշուած է, ծրագրուած, մեր կազմակերպութեան, քանի մը գատարկապորաներու, պնակալէզներու շահին համար:

ԱՆԱԿ. — Կեցցէ՛ Մարտական կազմակերպութիւնը իր մշտափոխու դիմակներով եւ դիմակաւորներով:

ԱՆԱԿ. — Կեցցէ՛ Շահագործական կազմակերպութիւնը իր պնակալէզ պետիրով եւ պետիկներով:

ՄԵՀՐ. — Դուք ի՞նչ պիտի ըսէք ընկեր Սանատրուկ:

ՍԱՆՏ. — Կեցցէ՛ Հայ իթթիհատական կազմակերպութիւնը իր աւազակ-ոճրագործներով եւ ապրի՛ անոր փառքը կազմող Մերուժան:

ՄԵՀՐ. — (Խրախուսուած ատրճանակը դարձեալ կը հանէ) Ահա՛ այս ատրճանակին, այս մէկփամբուշտին մէջն է Սարգիս Տիրունիի կեանքը: Ուր որ երթալու ըլլայ պիտի հետապնդեմ զայն գրախտէն գժոխք, գժոխքէն գըրախտ, ահա՛ նշանաբանս: Ընկերներ, հազարաւոր մայրեր, հայրեր եմ լացուցեր խլելով իրենց հասուն զաւակնին, ապագայի յոյսերնին, մանանանդ Հնչակեան մայրեր: Սակայն Տիրունիի սպաննութեամբ հայր մը կամ մայր չպիտի լայ ողբայ, այլ ամբողջ ազգ մը, հայութիւնը: Որովհետեւ քաջ գիտէ, համոզուած է, որ գարեր միայն կրնան Տիրունի մը, հանճար մը ծնանիլ: Սակայն անարժէք: անոր մահը, չգոյութիւնը որոշուած է, ծրագրուած, մեր կազմակերպութեան, քանի մը գատարկապորաներու, պնակալէզներու շահին համար:

ԱՄԷՆՔԸ. — (Իրենց գրպաններէն մէյ մէկ գաւաթ հանելով իրարու կը բաղխն) Ընկեր Մեհրուժանի կենացը:

ԱՐԾ. — (Որ մինչեւ այս ատեն լոիկ իր շիշով կը զբաղէր առանց խօսակցութիւններով հետաքրքրուելու, սակայն, երբ բաժակներուն ծայները կը լսէ, իգաւաթ մը օղի կը լցոնէ ու անմիջապէս ոտքի կ'ելլէ) Կը խմեմ այս բաժակը, Մարտուկան կազմակերպութեան տէրթիստ խումբի պահապան եւ լրտես ընկեր Արշաւիրին կենացը հա՛ հա՛: հա՛: (Խմելէ վերջ շրթնային ժպիտով սր Սանատրուկին գառնալով) Տեսա՞ք, ընկեր Սանատրուկ, օղիին շիշը գալուն պէս, քունը վախէն փախստ:

(Հեռուէն երգի մը եղանակը կը լսուի)

ՍԱՆՏ. — (Սիրտը գող ելած) ԱՄԷՆՔԸ... ձայներ կը

լսուին... հասկցի՛ր... շու՛տ... ովքե՞ր են...

ԱՐԾ .— (Դուրս կ'ելլէ. քանի մը քայլ անդիէն) Հըն~
չակեան խումբ մըն է... Փախէ՛ք... դէպի հոս կը յառա~
ջանան...

(Տղերք կը դողան, կը դեղնին)

ՇՍԱՆՏ .— Այս կողմէն... հակառակ ուղղութեամբ...
(Ամէն բան հոն ծգած կը փախչին; Զայները կը մօտենան:
Քլրէն վեր կը բարձրանան ու հոն կ'աւարտեն իրենց եր~
գը:)

S E U H L B .

ՊՕՂՈՍ , ՏԻԳՐԱՆ ԵՒ ՀՆՉԱԿԵԱՆ ԽՈՒՄԲԲԸ

ՊՕՂՈՍ .— (Խնդալով) Նապաստակները մեր ձայնը առ~
նելնուն պէս , ինչպէս փախչինին չեն գիտցած, տեսէքսա'
անկանոնութիւնը:


ՏԻԳՐ .— (Շիշ մը վերցնելով) Ահա՛ շիշ մը օղի կը հոտի:

ՊՕՂՈՍ .— Փշրէ՛ զայն:

ՏԻԳՐ .— (Դետին զարնելով) Անկցի՛ն Հայաստանի հա~
կառակորդները ։

ՊՕՂՈՍ .— Կեցցէ՛ Սոցիալ Դէմոկրատ Հնչակեան կու~
ռակցութիւնը եւ ապրի՛ անոր զաւակ Ս . Տիրունին :
(Հնչակեան նոր եղանակ մը կ'սկսին ու երգելով կը մեկնին)

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Թ



ԱՐԱՐՈՒԱԾ

Դէպօքը տեղի կ'ունենայ Միջերկրական Ծովի Արուատ
կղզին մէջ: Տեսարանը կը ներկայացնէ նոյն կղզիին աք~
սորասենեակներէն մին: Իննը ամիսներ սահած են: Տըլս~
ունի սեղանի մը առջեւ նստած ուսումնասիրութիւն կ'ը~
նէ: Դէմքը բարեփոխուած է հմայիչ մօրուքով մը:

S E U H L B .

ՏԽՐՈՒԻՆԻ ԱՊԱ ԺԱԳԹ

ՏԽՐ .— (Գլուխը վեր առնելով, մեկուսի) Է՛յ Տիրու~
նի՛, այնքա՛ն երկարատեւ քանտային կեանքէ յետոյ, ահա՛
վիրջապէս աքսորն ալ ճաշակեցիր, անոր կեանքն ալ ապ~
րեցար, անոր գառնութիւններն ալ զգացիր իննը (ամիսնե~
րէ ի վեր բաղդակից օտար եղբայրներու հետ այս միապա~
տաղ կղզին մէջ: Այո՛, գու ընդունակ չէիր առանձնու~
թեան, գու սովոր չէիր արգելափակութեան, քու հոգին
միշտ կը ցանկար ճախրել հրաթեւ արծուի մը պէս եթերին
մէջ, քու հոգին կը սիրեր օգնութեան փութալ բոլոր տա~
ռապեալներուն, հիւծած սրտերուն եւ վշտակիր հոգինե~
րուն: Սակայն՝ այժմ սորվեցար, դէպքերը քեզ
ընդունակ գարձուցին, վարժեցուցին, մինչ իսկ մոռցնելով
ծնողքդ, սրտահատոր եղբայրներդ: Ո՞հ, ո՞չ, ո՞չ ազատու~
թիւն կը տենջամ... Հեռացէ՛ք, հեռացէ՛ք ինձմէ սին յոյ~
սեր, երազներ: Ա՞ի փորձուիք մինչեւ այս օր արտասուխ
չգիտցող աչքերէս արցունք բերել ո՞չ, ո՞չ այդ բանը չէք

յաջողիր, անոնք չեն գիտեր եւ չպիտի գիտն ան արտասուել, քանզի Հնչակեան գաղափարականը չի գիտեր ընկնուիլ, նա վեր է ամէն բանէ, գերմարդկային է նա:

Աքսորական կեանքիս հեղինակները թող չկարծեն, որ Տիրունին պիտի լուէ, պիտի մեղմանայ, իրենց սոսորին դաւերը երեւան չպիտի հանէ եւ լուիկ պիտի անցնի Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան եւ իր անձին դէմ դիւթուած մեքենայութիւններուն վրայէն, ընդհակառակը՝ (խրոխտ) աւելիովէ Ան՝ այստեղ աւելի ուսումնասիրեց մարդկային ընկերութիւնները, Գիտական Մարքսիզմը եւ պիտի շարունակէ իր ճամբան, իր ճամբան Սոցիալ Դէմոկրատ շարքերուն մէջէն, մինչեւ իր վերջին շունչը, իր արեան վերջին կաթիլը . . . Գիտցած ըլլաք, դուք, դաւաղիրնե՛ր, գիտցած ըլլաք որ Տիրունին ուխտեալ մըն է, ուխտեալ Հնչակեան մը եւ չկրնար ուխտագրուէ մը ըլլալ իր կուսակցութեան, խղճին, մընչ իսկ սպառնալիքներու, մահուան սարսափին տակ: (Մեկուսի) Տակաւին չեմ մուցած այն գիշերը մութ՝ մութ բայց յետոյ լուսաւոր՝ տառապեալ մարդկութեան լուսապսակ առաքեալով, որ ինձ նուիրեց այս գրիչը իրաւագուրկներու պաշտպան այս գրիչը Ա. Էն ի՞նչ, ամէն խօսք կարելի է մուանալ, բայց այդ ուխտը, երբե՛ք, այդ օրհնութիւնը Հնչակեան նախազկաններու անուններով, երբե՛ք, ո՞հ երբե՛ք . . . Սոց. Դէմոկ. գաղափարը կը սիրեմ այնքան՝ որքան չեմ կրնար սիրել անձս, արիւնս եւ կը սիրեմ Հնչակեան գթառատ դրօշով օգնութեան փութալ այնքան թշուառներու, տառապեալներու, հրւանդագին հոգիններու որքան չեմ կրնար քոյրերուս, եղբայրներուս . . . Այո՛, ճիշտ է, հոս շատ հանգիստ եմ, առողջ, կայտառ եւ սակայն միշտ կը կրկնեմ. երբ պիտի գար այն բոպէն, որ վերջինը ըլլար աքսորակեանքիս, այն լուսաճաճանչ ըռպէն, որ զիս առաջնորդէր դէպի գործ, դէպի ճնշուածները: Հոս ես տառապեալ մըն եմ, ինկա՛ծ մը, գաւաճա՞ն մը սկզբունքներուս: Այս մտածումները, խորհուրդները, վրաս վատ ազ-

գեցութիւն կը գործին և այնպէս կը կարծեմ, որ անձնական յուշերս կազմող «Սարգիսապատում»ի նօթագրութիւնը միայն կարող պիտի ըլլայ մոռցնել ամէն ի՞նչ . . . (Մինչ նա ինքնամփոփի կը գրէր, բոլորովին յուսահատ վիճակի մը մէջ ներս կը մտնէ ժագո ու սեմին վրայ կանգ առնելով կ'սկսի երգել.)

Բացուի՛ր գերեզմա՞ն . . .

Քեզմէ եմ ճամբայ ելեր,

Համայն աշխարհ եմ թափառեր,

Ու կրկին քո մօտ եկեր,

Կարօտակէ՞զ . . . հոգեխանձ . . . :

Բացուի՛ր գերեզմա՞ն . . .

Տառապա՞ծ հոգւովս,

Ցաւատա՞նջ մարմնովս

կը սիրեմ քե՞զ գրկել ջերմօրէն,

Ու քեզմով մահանալ յաւերժօրէն . . .

Բացուի՛ր գերեզմա՞ն . . .

Այս վաղանցուկ կեանքը,

Ա՛հ, այս կեանքը դժխեմ,

Խաւարեցուց իմ աչքին՝ աշխարհ,

Մոռացուց՝ իմ սիրելիք . . .

Բացուի՛ր գերեզմա՞ն . . .

Չեմ ուզեր մարդկանց երեւալ,

Ու միակ դու ես, դու՞ւ,

Որ պիտի կրնաս պահել զիս,

Աչքիրէն անոնց ճիւազյին . . .

— Մակէ ըլէ՛, քաղցրիկ գերեզման .

Կեանքումս այս թափառական,

Չեմ սիրեր ոչ ոքի, ատեր եմ աշխարհ,

Սահե՛ր եմ ծնողք, բարեկամք, սիրելիք,

Ու միայն քե՞զ . . . քե՞զ եմ սիրեր Պերեզման,

Բացուի՛ր . . .

Տիր. — (Գուլիսլ վեր բարձրացնելով) Ինչո՞ւ այդքան յուսահատութիւն ժագո, արիասիրա եղէք:

Ժեֆ. — Ո՛չ, ո՛չ այս բերդը . . . թաղե՞ց զիս . . .

Տիր .— Բայց դուք ազա՞տ էք, գոնէ մեզի պէս բանտարկեալ չէք:

ԺԱԴՈ .— Դուք, օր մը, վերջապէս պիտի ազատուիք, բայց ի՞ս . . . յաւիտեա՞ն . . .

Տիր .— Կեցէք կեանքի սահմանին մէջ, կատարեցէք ձեր մարդկային պարտականութիւնը մինչեւ մահ և մի յուսալքուիք, մի ատէք կեանքը, փարեցէք անոր:

ԺԱԴՈ .— (Մեկուսի) 'Անկեղծ խօսքեր: (Տիրունիի դագունալով) Ներեցէք, հարցում մը, որ շատոնց ի վեր զիս կը չարչարէ, կը տանջէ:

Տիր .— Մի քաշուիք, խօսեցէք անվերապահօրէն:

ԺԱԴՈ .— Արգեօք ինչո՞ւ համար, ի՞նչ էր պատճառը, ձեր հոս իյնալուն:

Տիր .— Պատճառը, հը . . . Շատ հեռու գացիք, մատերնիդ վէրքին վրայ դրիք . . . պիտի արիւնի սիրտս քայց մտիկ ըրէք: Պատճառը. Քաղաքական Յանցաւոր նկատուիլս, Հայրենասէր ըլլալս է:

ԺԱԴՈ .— Ամէն մարդ հայրենասէր է, բայց քաղաքական յանցաւոր չէ:

Տիր .— Զիս ամբաստանողները հայրենասէր բառը առանց յիշելու, ուղղակի համայնավար որակած են զիս ու կարմիր ներկած:

ԺԱԴՈ .— Ամբաստանողները որո՞նք են:

Տիր .— Մաս մը անօթի հայեր:

ԺԱԴՈ .— Ի՞նչ պարագաներու տակ եղաւ ձերբակալութիւնը . . . Որո՞ւ կողմէ . . . Խնդրեմ, շուտ ըսէք, այսպիսի պատճութիւններով շատ կը հետաքրքրուիմ: Թերեւս դուք մեծ մարդ մըն էք, սակայն արտաքինով համեստ, խոնարհ կը թուիք:

Տիր .— Ինչու մեծ մարդիկ զոռո՞ղ կ'ըլլան:

ԺԱԴՈ .— Առհասարակ:

Տիր .— Մեծ մարդ չեմ ժագո, իթէ մեծ ըլլայի, այստեղ, աքսորի մէջ ի՞նչ գործ պիտի ունենայի: Երեւակայեցէք որ ես գո՞ղ մը, աւազա՞կ մըն եմ . . .

ԺԱԴՈ .— Կ'աղաչեմ շուտով սկսեցէք:

Տիր .— Դէմս նստեցէք. ձեր աչքերը խոր են, մեծ հոգի մը կը կրէք:

(Ժագո Տիրունիի դիմաց աթոռ կը գրաւէ):

Տիր .— Գարնան երեկոյ մըն էր: Հալէպի սրճարաններէն մէկուն մէջ նստած էի լրագրավաճառ մը անցաւ. ձայնեցիք. թերթ մը առի: Զեռքս գրապանս տանելով սրճարանի վարձքէն զատ աւելորդ գրամ չգտայ եւ մարդուն յաջորդ օրը վճարել խոստացայ: Գնաց: Թերթին կարեւոր սիւնակներուն լնիթերցումը աւարտելէ յետոյ, ուղղակի տուն գացի: Քիչ մը գրեցի, սակայն շատ չանցած դուռը ուժգին զարնուեցաւ Բացի, և ահա' տանս մէջ գտայ գաղտնի ոստիկան մը, Առաջարկեց, որ իրեն հետեւիմ: Համամտութիւն յայտնեցի, որը զիս առաջնորդեց Ապահովութեան Սենեակը և ահա' դէմս, անոր Տնօրէնը:

ԺԱԴՈ .— Ի՞նչ յանցանքով:

Տիր .— Զգիտեմ: Ո՞չ մի հարցուփորձ. ո՞չ մի խօսք: Յանցանքս. չըսին: Գործած ոճի՞ր. չունիմո Խնդրեցի, որ գոնէ յիշեցնեն. ո՞չ, լրէ՛, պատասխանուեցաւ խստօրէն: Յաջորդ օրը, արգէն կաթմոս կղզիի մէջն էի: Այլևս հասկըցէք թէ ինչպիսի յետին մտքերով ամբաստանուած եմ:

ԺԱԴՈ .— (Մեկուսի) 'Այ, վատե՞ր, ապիրատնե՞ր: (Տիրունիի դագունալով) Դուք առաջնու օրէն, համակրելի, հեղահարոյր երիտասարդի մը տպաւորութիւնը ձգեցիք վրասւ:

Տիր .— Մէկ նայուածքով, մէկ փոքր շփումով կարելի չէ. գարձեալ կ'ըսեմ, որ այդպիսի գաղափարներ չունենաք, չկազմէք:

ԺԱԴՈ .— Այդ ձեր առաքինութիւնն է: Դուք անմեղ մըն էք:

Տիր .— Դուք այդպէս կ'ըսէք . . .

ԺԱԴՈ .— Անոնց սրտին մէջ ևս պիտի իյնայ նոյն կայծէն . . . Այս վայրը ձեր հոգիին անյարմա՞ր է. դուք պէտք է ազատուիք . . . Աքսո՞ր ձեզի պէս . . .

Տիր .— Այսու աքսո՞ր . . . հեշտ կը հնչէ ականջիս. սակայն պատճառը . . . ինչո՞ւ չըսին . . . միթէ չկա՞յ օրէնք . . .

ԺԱԳՕ . — Օրէնքը հարուստին է . աղքատին . . .

Տիր . — Շիտա՞կ է :

Ներսէն հրամանատարի մը ծայնը կը լսուի)

ՀՐԱՄ . — Ժագօ :

ԺԱԳՕ . — (Հապճեպով) Հրամանատարն է , զիս կը ծայնէ , պէտք է երթաւու (Կ'ելլէ)

Տ Ե Ս Ի Լ Բ .

Տիրուինի Ս.Ռ.Ա.Ն.Զին

Տիր . — Կրկին զիս պաշարեցին անցեալի յուշերը կը բարկին միտու եկան ինձ գէմ լարուած զաւերը . . . (Պատուհան կը յառաջանայ ու ծովը դիտելով) Եւ ահա՛ ծովը : Խաղաղ է : Ոչ մի ապստամբ ալիք , ոչ մի ալեկոծում : Հանդարտ է նա՛ խղչիս պէս , ցուացիկ , թափանցիկ՝ հոգիիս պէս և խորհրդաւոր՝ անհունին պէս : (Երկինք նայելով) Երկինքը նոյնացած է ծովուն հետ . մէկ խորհուրդ կը պաշրունակեն , մէկ համանկար , մէկ իտէալ կը խորհրդանշեն . . . ու գեղեցկութիւն , անարատութիւն ծովէն երկինք , երկնքէն ծով , անհունէ անհուն : (Ետ դառնայով) Այս պահուս կը ցանկամ թռչուն մը բլլաւ , թռչիլ եթերին մէջ ու բնութիւնը , գեղեցիկ բնութիւնը երգել , ծծել մինչեւ ցմրուր և խօսքէն արբենա՛լ . . . երա՞զ . . . ունա՞յն երազ . . . (Կը նստի: Ժպտուններս կը մտնէ ժագօ եւ դէպի Տիրունին կը յառաջանայ)

Տ Ե Ս Ի Լ Գ .

Տիրուինի ԺԱԳՕ ապա Ժիիլ .

ԺԱԳՕ . — Աչքդ լոյս :

Տիր . — Ի՞նչ պատահեցաւ . . . Ո՞վ եկաւ . . . Պիտի ապատութիւմ . . .

ԺԱԳՕ . — Տակաւին ոչ :

Տիր . — Հապա՞ . . . :

ԺԱԳՕ . — Հրամանատար Ժիւլ ձեզ շատ սիրած , ձեզ կինցազին , բնաւորութեան , վարուելակերպին եւ մանա-

ւանդ ձեր մտային անզու գտկան բարձր կարողութեան էիացո՞ղ մը , սիրո՞ղ մը , պաշտո՞ղ մը դարձած է :

Տիր . — Ասոր մէջ աչք լուսուելիք ի՞նչ կայ :

ԺԱԳՕ . — Կէսօրին ձեզի հետ պիտի ճաշէ , ամէն բան պատմեցէք իրեն :

Տիր . — Այս ճաշը ո՞չ առաջինն է և ո՞չ ալ վերջինը պիտի բլլայ :

ԺԱԳՕ . — Այս անգամուանը միւսներուն չպիտի նմանի : Լսեցէք , իրարու միջին բան մը կը խօսէին :

Տիր . — Որո՞նք եւ ի՞նչ . . .

ԺԱԳՕ . — Երկու հրամանատարները : Ապահովութեան բնդէ . Տնօքնը հոս պիտի այցելէ եղեր , աքսորեաներուն :

Տիր . — Այդ զրայցը շատոնց ի վեր կայ :

ԺԱԳՕ . — Այս անգամ զրոյց էլ կը հաւաստէին հրամանատարները : Յուսացէք : Ահա ևս կ'ելթամու (Դուրս ելած պահուն գէմը կ'ելլէ Ժիւլ , հրամանատարներէն մին)

Ժիիլ . — Կեցի՞ր , մի՛ եթերը : (Տիրունիին դառնալով եւ ըթնային ժպիտով մը) Բարիւ , Պարու Տիրունի:

Տիր . — Բարիւ եկաք : Ի՞նչ նորութիւն կայ :

Ժիիլ . — Ժագօ , աթոռ բի՛ր :

ԺԱԳՕ . — (Վայրկինական երկու աթոռ բերելով) Ա . հաւասիկ :

Ժիիլ . — (Նստելով) Այնպէս կը կարծեմ , որ այսօր վերջին ճաշ մըն ալ պիտի ընենք :

Տիր . — Այսի՞նքն . . .

Ժիիլ . — Իրարմէ պիտի բաժնուինք :

Տիր . — Աւրիշ աքուրավա՞յր պիտի զըկուի :

Ժիիլ . — Միթէ երկուքը չե՞ն բաւեր : Դուք վերջ պիտի տաք . . .

Տիր . — Ի՞նչի՞ . . . Կեանքի՞ս . . .

Ժիիլ . — Այնքան ձանձրացած էք կեանքէն , որ անմիշապէս մահէ կը նախատեսէք :

Տիր . — Զանձրացած չեմ եւ չեմ ձանձրանար ամենավառ բազէին , որովհետեւ կատարելիք պարտականութիւններ , գործեր ունիմ : Շարունակեցէք :

ԺԻՒԼ. — Վերջ պիտի տաք աքսուրական կեանքին : Պիտի ազատուիք : Արդեօք չէք փափաքիր զինւորագրուիլ :

ՏԵՐ. — Մինչեւ հմա պէտք էր զիրար ճանչցած ըլլայինք : Կ'ատեմ զինւորականութիւնը այն աստիճան որքան կղերականութիւնը : Առաջինը զարնել, կոտորել, ջարդել իր նմանները, զործադրել վճիռներ արգար ու անարդար : Երկրորդը, որ աւելի ծանր է, աւելի դատապարտելի : Քրիստոնէական վարդապետութիւն անու ան տակ կթել ժողովուրդը, զործել ամէն կարգի մարդկային չարիքներ եւ յետոյ ներկայանաւ որբագործի գերին մէջ : Խնդրեմ, ըսէք. ո՞րն է շիտակը :

ԺԻՒԼ. — Իրաւունք ունիք :

ՏԵՐ. — Ինչու կրկնեցիք : Ասկէ առաջ չէի՞ ըսած :

ԺԻՒԼ. — Փոք մըն էր, Զեր հաստատամութեան :

ՏԵՐ. — (Քմժիծաղ մր):

ԺԻՒԼ. — Ժագօ', ճաշը բե՛ր :

ԺԱԳՕ. — (Որ դրան առջեւ կ'ըսպասէր դուրս ելլելով կերակուրներու պնակով մը ներս կը մտնէ եւ զանոնք սեղանին վրայ կը դնէ):

ԺԻՒԼ. — Ո՞ւ են պագեղէնները :

ԺԱԳՕ. — Պատրաստ են : Հիմայ... (Կ'ելլէ)

ԺԻՒԼ. — (Տիրունիին) Նամակ գրել չպիտի մոռնաք, այնպէս չէ՞ :

ՏԵՐ. — Անշուշտ :

ԺԻՒԼ. — Ինչպիսի՞ սնն գեղէններ կը նախասիրէք :

ՏԵՐ. — Պանիր, ձիթաիւղ, պտուղներ եւ ըմպելիներէն գինի : Իսկ նախաճաշի հայմար, թէյ մը բաւական է, (Ժագօ, պտուղներու կողովով մը ներս կը մտնէ եւ զանոնք սեղանին վրայ գտնուող պնակներուն մէջ կը բաժնէ

ԺԻՒԼ. — Պրն. Տիրունիի սնն գեղէններէն ևս բերի՞ք :

ԺԱԳՕ. — Բուրէն ալ բերած եմ : Պարոն Տիրունիի ի՞նչ քիմքի տէր ըլլալը ձեզմէ առաջ ուսումնարած էի : (Կ'ելլէ)

ՏԵՐ. — Ճարպիկ և կատակասէր մէկն է,

ԺԻՒԼ. — Եթէ երբէք քիչ մը ուսեալ ըլլար, այդ աչքացութեամբ, ճարպիկութեամբ եւ արագաշարժութեամբ

կրնար բարձր պաշտօններու տիրանալ :

ՏԵՐ. — Կալելի չէ՞ր, որ այդ ուղղութեամբ դուք զայն մարզէիք, հարկ տեսնուածը ուսուցանէիք :

ԺԻՒԼ. — Քանի՛, քանի՛ անգամներ առաջարկեցինք, նամիշտ իր յառաջացած տարիքը պատճառ կը բռնէր :

ՏԵՐ. — Հակառակ անոր աշխոյժ ալ է :

ԺԻՒԼ. — Այու Դէ՛ մօտեցէք եւ սկսինք ...

ՏԵՐ. — Ո՞ւ է ժագօն :

ԺԱԳՕ. — (Սափորով մը ներս կը մտնէ) Այստեղ է :

ՏԵՐ. — Մօտեցէք ժագօ, աւելի մօտեցէք :

ԺԱԳՕ. — Պարոն հրամանատարը պիտի արտօնէ :

ՏԵՐ. — Խօսքս չպիտի մերժէ : Այնպէս չէ՞ Պըն. Ժիւլ :

ԺԻՒԼ. — Այու նստիր ժագօ :

ՏԵՐ. — Ի՞նչ կը նախնարէք :

ԺԱԳՕ. — Շիտակը, ախորժակ չունիմ : Եփուած պահուն քիչ մը ասկէ, քիչ մը անկէ ըսկելով, կշտացայ : Սակայն պիտի սպասեմ :

ԺԻՒԼ. — Որպէսզի կարգը ըմպելիներուն գայ, չէ՞ :

ԺԱԳՕ. — Լաւ գիտցաք :

ԺԻՒԼ. — Ուրեմն շիշ մը գինի բաց և լեցուր :

ԺԱԳՕ. — (Բանալով) գաւաթներու մէջ կը լեցնէ : (Տիրունիի եւ ժիւլ մէյ մէկ գաւաթի վերցնելով իրարու կենաց կը խմեն):

ԺԱԳՕ. — (Գաւաթ մը վերցնելով) Պարոն Տիրունի, կը խմեմ այս բաժակը, որպէսզի՛, օր առաջ վերջ տրուի ձեր աքսոր սկանքին, որպէսզի՛, օր առաջ տեսնէք սիրելիներնիդ, ընկերնիդ : (Մեկուսի) Պարույր զինի է եղեր :

ԺԻՒԼ. — Հա՞տ մըն ալ կը փափաքիս խմել :

ԺԱԳՕ. — Հատ մըն ևս խմեմ եւ անկէ յետոյ մասունքիներ, բանջարեղէններն ու անուշեղէնները իրենց տեղերը դնեմ : Դուք անվերագահօրէն խօսեցէք (կը խմէ, կ'ելլէ)

ԺԻՒԼ. — Երբ մենք անոր տարիքը ունենանք, արդեօք ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը, կամ պիտի կրնանք ...

ՏԵՐ. — Թերևս զուք ապրիք ու վայելէք կեանքը սակայն ես, իմ անձիս չեմ կրնար վատահութիւն յայտնել : Ո՞վ

զիտէ, այժմ հակառակորդներս ինչպիսի թակարդներ կը խորհին լարել անձիս, կեանքի՞ս դէմ Լու զիտեմ, որ առ առո՞ք այսքանով չպիտի գոհանան, չպիտի հանդար տին:

Ժիիլ. — Որքան նեղմբա կը թուին: Չպիտի՞ լռեն:

Տիր. — Լռել... Անոնք կատածնե՞ր են, որդե՞ր հայոթեան մէջ, որ միշտ արի՞ւն ծծելու, արի՞ւն թափելու ետեւէ են: Մենք չատ լու կը ճանչնանք զանոնք եւ մազթենք, որ ուեէ ազգի մէջ չկրնան մօւոք գործել այդպիսի վատասերունդ, ստո՞ր արարածներ, որոնք իրենց արենաւ կիցները, եղբայրները կը սեւցնեն, կը դաւաճանեն...

Ժիիլ. — Թրանսական ազգը, որ ամէն կարգի կուսակցութիւններ, կագմակերպութիւններ կը պարունակէ իր ծոցին մէջ, այդպէս խորհողներ երբէք չունի: Անոնք կը սիրեն ե՛ւ զիրար ե՛ւ իրենց եղբայրը ե՛ւ իրենց հայրենիքը:

Տիր. — Ասպիսական Թրանսան հպարտ է այդ կողմէն, նա հարազատ զաւակներ կը սնուցանէ և ո՛չ թէ գիշատիչ ագռաւններ, կեղծաւոր աղուէսներ: Թրանսան կոչուած է տիրապետելու բոլոր ազգութեանց ե՛ւ իր քաղաքակրթութեամբ, ե՛ւ իր դիրքով, ե՛ւ իր աշխարհային բարձր հայեացքով:

Ժիիլ. — Հայկական ո՞ք կուսակցութեան կը պատկանիք:

Տիր. — Սոցիալ Դէմօկրատ կուսակցութեան:

Ժիիլ. — Դուք ալ սոցիալ դէմօկրատներ ունիք:

Տիր. — Ո՞ք ազգը, որ քաղաքակրիթ պիտութիւնը չունի: Ֆրանսան գրեթէ իր ամբողջութեամբ ու վարիչներով:

Ժիիլ. — Կեցցէ ճնշուածներու պաշտպան Թրանսա:

Տիր. — Կեցցէ միջազգային Սոցիալ Դէմօկրատիան:

Ժիիլ. — (Բաժակ մը լիցնելով Տիրունիին կուտայ եւ բաժակ մըն ալ ինք վերցնելով) Խմենք այս բաժակները Սոցիալ Դէմօկրատիայի եւ ճնշուած ազգերու շուտափոյթ ազատագրման, վերազարթնումին կենացը: (Կը խմեն)

(Հեռուէն ոգեւորիչ եղանակ մը կը լսուի)

Տիր. — Ի՞նչ կը խորհրդանչէ այս եղանակը: Ո՞ւրկէ է:

Ժիիլ. — Անաեղեակ եմ: Փագօն կանչենք, Փագօ'... Փագօ'... Ո՞ւրկէ, ձայնս կրկնել չէր տար. Փագօ'... Փա-

գօ'... Դժուարութեան մը մատնուած չըլլայ: Ելե՛նք:

Տիր. — Ձայն տուք Փագօ, ո՞ւր ես, ի՞նչ պատահեցաւ: Ժիիլ. — Այս կողմէն, այս կողմէն երթանք, հառաչանքներ, խուլ հոնդիսներ կը լսուին: Այսո', նոյն ինքնէ սանդուխներուն ստորո՞տը... (Այսկողմեան դռնէն կ'ելլին եւ Փագօին անութներէն բռնած ներս կը բերեն)

Տիր. — (Անհամբեր) Ի՞նչ պատահեցաւ, պատմեցէ՞ք...

ԺԱԳՕ. — Ոչի՞նչ: (Թողթովելով) Սանդուխներէն ին... կա՞յ... կո՞ղս... շնչառութիւնս...

Տիր. — Ուժ առեք. կը բռնժուիք. վերքը խորունկ չէ:

ԺԱԳՕ. — Թող մեռնի՞մ, միայն... քու ազատումդ...

Տիր. — Այդ բառը մի՛ կրկնէք: Դուք անկեղծ հօր մը պարտականութիւնը կատարեցիք ինձ և տակաւին ո՞վ զիտէ քանի՞ քանիներու: Դուք պիտի ապրիք որպէսզի դարերով պլայ կանթեղը այս բել գին:

ԺԱԳՕ. — Թող խաւարի՞, աւերա՞կ դառնայ... ո՞րումէջ ձեզի պէս հարիւրաւոր անմեղներ իրենց հայրենիքը, ծնո՞ղքը կը հեծին և իգուր սէր կ'երազին...

Ժիիլ. — Ուշքի ե՛կ Փագօ, արիազի՞ր, քո մօտն ենք:

ԺԱԳՕ. — Տէ՛ր, կո՞ղս, շնչառութիւնս...

(Նուազին շեշտը աւելի զօրեղ կը հնչէ. կենդանութիւն):

Ժիիլ. — Լաւ հոկեցէք: Երթամ հասկնալ թէ որո՞նք են

Տիր. — Շատ մի հեռանաք: Եթէ կարելի է բժիշկը...

Ժիիլ. — Լաւ: Հինգ րոպէշ յետոյ կը վերադառնամ:

Տիր. — Ժագօ՛, բաց աչքերդ, ես հմ, Տիրունիին:

ԺԱԳՕ. — Ինչո՞ւ ժաւթ է սենեակը, ճրագը վառեցէք,

Տիր. — Լուսաւոր է նա, բաց աչքերդ...

ԺԱԳՕ. — Պուտ մը ջուր ճակտիս... լեզուակիս...

Տիր. — (Զուր տալով) Հանդարտիք Փագօ, կ'անցնի:

ԺԱԳՕ. — Ո՛չ, ո՛չ ինձ հետ թող փլչի եւ այս անիծեալ բերգը, աւերա՞կ դառնայ... ամայանայ...

Տիր. — Ինչո՞ւ: Զէ՞ որ դուք պիտի ապրիք...

ԺԱԳՕ. — Ապրիլ, կը նշանակէ, մասնակից ըլլալ անմեղ, զրպարտեալ աքսորեաներու հեծեծանքներուն...

Sիր. — Զէ՛, գուք պիտի ապրիք, զանոնք միսիթարելու համար Արուատ կղզին պէտք ունի ձեզի:

ԺԱԴՈ. — Ապրիլ, չեմ ուզէր, այլ ըսէք ինձ երբ ջըամոյն պիտի ըլլայ, ի՞ր աւերակ պիտի դառնայ այս բերդը:

Sիր. — Նա կանգուն կը մնայ դարերով: Նա կառուցուած է բարձրաբերձ ժայռերու կատարը, ծովուն ալիքները կուրծք կը փշըն անոր մարմարեայ քարերուն վրայ:

ԺԱԴՈ. — Երա՛զ . . . Ունայնութի՛ւն . . .

Sիր. — Պիտի իրականանայ այդ երազը, պիտի ամայայ բերդը. երբ, այդ չեմ գիտէր. բայց մօռալուտ է:

ԺԱԴՈ. — Ո՞ւր է հրամանատարը: Ո՞ւր զնաց:

Sիր. — Հսու է, պատշգամը, բերդին մէջ, ծովուն վրայ տիրող, սրտերը ոգեւորող կարգ մը իրողութիւններ հասկնալու, մեզ անոնց տեղեակ պահելու համար: (Դուրս նայելով) Ահա՝ ինք կուզայ, սովորականէն տարբեր երեսով մը ունի. ինքնիրեն բաներ մը կը ուրմնջէ: Առանձին է:

(Ներս կը մտնէ Ժիկ)

Տ Ե Ս Ի Լ Դ.

Ն Ո Յ Ն Ք Ե Ի Ժ Ի Ւ Լ

ԺԻԿ. — Ծովը տարօրինու կ խանգավոռո թեան մէջ է: Դուք ես կրնաք մօտել տեսնել. բայցին չպէս է հիւանդը:

Sիր. — Բաւականաչափ լոււ Ծունդ կուգամից կ'ելլէ. դուրսէն շեշտուած բառերով) Ծո՛վ, ծո՛վ .. ջի՞նջ, մաքուր կոյս, բարձրացուր կ'հակներդ մինչեւ աքսորեալներուս փոթորկու գանկերուն, որոնք չես գիտեր, այնքան անխորտակելի յուսով, աննինկճ հաւատքով որո՞ւ կը սպասեն. ազատորդի՞, օ՛ նա կ'ուշանայ, կ'ուշանայ . . . Դոհիճի՞. կեանքի խաւարժա՞ն, նա մօ՛տէ, մօ՛տ . . . Դո՛ւ, կատղա՞ծ, ապստածք քամի, ոռնա՛, ոռնա՛ անյագօրէն, ալիքներուդ խանելով աքսորեալի խորհուրդներ, երազներ, զգացումներ եւ կարստի անզուսպ, ըմբռատ իդձել:

ԺԱԴՈ. — Կրնա՞ք զիս անկողին փոխադրել տալ, հոս ձեզի անհարկի ձանձրոյթ չպատճառեմ . . . Տիրունի՞ն . . .

Ժիկ. — Բա՛ւ լիցի: (Դուրս նայելով) Ահա՛, նոյն ինքն է:

Sիր. — (Ներս մտնելով) Վիճակը ամոքեցա՞ւ:

Ժիկ. — Իր սենեակը փոխադրուիլ, առանձնանալ կ'ուզէ:

Sիր. — Հոս աւելի յարմար էր: Բժշկի դիմեցի՞ք, պիտի գա՞յ: Ի՞նչ պատասխանեց:

Ժիկ. — Պիտի զայ: Հիւանդը փոխադրենք: (Թիկունքներէն բռնելով կը վերցնեն ու սենեակ փոխադրելէ յետոյ ներս կը մտնեն եւ նստելով) Պատմեցէք քիչ առաջ զգացած տպաւորութիւննիդ: Նուագախումբը ինչո՞ւ էր:

Sիր. — Միայն աքսորեալներու պատուհաննրէն դուրս երկնցած ալեծուփ գանկիրն ու կատղած քամին գիտեցի, անոնք միայն կրցան զիս հետաքրքրել, յուզել. անոնք միայն կրցան իրարտէն խօսել, զիս հմայել: Դուք խօսեցէք:

Ժիկ. — Ձեզ իրողութեան տեղեակ պահեմ: Նուագախումբը կը պատգամէ, նշանն է թէ Ապահովութեան Ընդհ. Տնօրէնը հասած է եւ բոլոր աքսորեալներուն անձնապէս պիտի այցելէ: Առաջին անգամ հոս պիտի առաջնորդեմ: Նուագախումբը յուեց: Դիմաւորեմ: Պատրաստ կեցէք:

Sիր. — (Առանձին) Թող գայ, թող գայ վերջապէս . . .

Տ Ե Ս Ի Լ Ե .

ՊՈՒՇԵԹ, ՏիրՈՒինի եի Ժիկ

ՊՈՒՇ. — (Ժէւլին) Տիրունի կոչուած երիտասարդը այս է: Ժիկ. — Այո՛, այնքա՞ն ազնիւ, առաքինի եւ անմեղ:

Sիր. — (Աթոռ հրամցնելով) Հըմաւեցէք, նստեցէք:

ՊՈՒՇ. — Երկար չկարենալ կենալուս շատ կը ցաւիմ: Ո՞ր կուսակցութեան կը պատկանիք և ի՞նչ գործով կը զրաղէիք:

Sիր. — Հնչակեան կուսակցութեան կը պատկանիմ և կը զբաղիմ նոյն կուսակցութեան գործիչութեամբն ու նաև անոր Սուրբիոյ շրջանի օրկանին խորագրութեամբը:

ՊՈՒՇ. — Ո՞ր հնչակեան կուսակցութեան. Համայնավա՞ր:

Sիր. — Ինչո՞ւ մտքերը կը պլտորուին, տէ՛ր, կուսակցութիւն մը կրնա՞յ մէկէ աւելի սկզբունքներու ծառայել:

ՊՈՒՇԵԹ. — Չեր ակնարկածը ո՞ւն է:

— 44 —

Տիր .— Սոցիալ Դէմօկրատ Հնչակեան կուսակցութիւնը ՊՈՒՇԿԻԹ .— (Զարմացկոտ) Սոցիալ Դէմօկրատ : Ի՞նչ է այդ կուսակցութեան սկզբունքը, հիմքը, առանցքը :

Տիր .— Ինչո՞ւ կը զարմանաք : Զի՞ս կը փորձէք : Ա. ԶԵՒ- ՏՈՒԹԻՒՆ, ՀԱԽԱՍՏԱՐՈՒԹԻՒՆ, ԵՂԲԱՑՐՈՒԹԻՒՆ :

ՊՈՒՇ .— (ՄԵԿՈՒՍԻ) Ուրեմն՝ այսքան երկար ամիսներ արսորուելուն պատասխանատուն ե՞ս եմ... ե՞ս...

Տիր .— Ներեցէք, հարցում մը, որ շատերուն ուղղած եմ. Ի՞նչ էր յանցանքս, ինչո՞ւ հոս կը գտնուիմ :

ՊՈՒՇ .— Ձեզ որպէս համայնավար ամբաստանած էին :

Տիր .— Զբարարութիւն : Շատ պարզ էր : Բանուկ զէնք, միջոց միայն այդ մնաց : Տէ՛ր, գիտեմ, որ դուք ֆրանսական մեծ ազգին արժանի զաւակն էք և Սուրբոյ մէջ պաշտօն կը վարէք, այնպէս չէ՞ :

ՊՈՒՇԿԻԹ .— Այնպէս է : Շատ շիտակ կը խօսիք :

Տիր .— Արդ՝ այս պայմաններու տակ, ձեր արժանաւապատուութիւնը չվիրաւորուի, եթէ ՖԲԸՆՍՍՆ չէք սիրէք, եթէ անոր վրայ չէք գուրգուրար որպէս ձեր ծննդավայրը, եթէ անով չէք հետաքրքրուիր, որպէս Ֆրանսական Ազգը յատկանշող հոլ մը, պետութիւն մը մինչ իսկ ան ըլլայ դժոխսք, ամայի, անմարդարնակ, ԴԱԽԱՃԱՌՆ մըն էք ձեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ հանդէպ : Նմանապէս ես, Սու իտ գտնուելովս հանդերձ, եթէ չսիրեմ Մայր Հայրենիքս, ՀԱ- ՅԱՍՍԱՆՆ, գաւաճան մը, ապերա՛խտ մը ինկա՛ծ մըն հմտ եւ լաւ գիտցէք, որ այսպիսի արտօններ, չարչարանքներ աւելի կը կրկնապատկեն Հայրենիքիս Սէրը և որուն համար, որուն սիրոյն համար, բանտն ու աքսորն կ'արհամարհեմ և մահք սիրով կը գրկեմ : (Առաջին անգամ ըլլալով կուլար)

ՊՈՒՇ .— Կեցցե՛ս հայրենիքի հարազատ զւակ :

Տիր .— Ուրեմն մինչեւ ե՞րբ այս կեանքը :

ՊՈՒՇ .— Մօռ օրէն, շա՛տ մօտ: Երկու շաբաթէն : Սա- կայն ըսէք ինձ, ձեզ ամբաստանողները հակա. Հակայաս- տանեա՞ններ են : Հայրենիքը չե՞ն սիրեր:

Տիր .— Հակա-Հայաստաններ, որգե՛ր, տգրուկներ...

ՊՈՒՇ .— Դուք հետեւցէք ձեր գալափարին, գործեցէք

անվախօրէն, ասկէ վերջ այդպիսի զրպարտութիւններ, ամ- բաստանութիւններ անարժէք են, անօգուտ: Եթէ նախա- պէս գիտցած ըլլայի այսքան արգելքի չէիք ենթարկուէր Ուժ եւ կարողութիւն կը մաղթեմ: (Զեռքը սեղմելով) Յակասութիւն: (Պաւշէթ եւ Ժիւլ Կ'ելլեն):

Տ Ե Ս Ի Լ Զ .

Տ Խ Բ Ո Ւ Ն Ի Ա Ռ Ա Ն Զ Ի Ն

(Արդիստ) Սոսկացէ՛ք մարտականներ, Տիրունին դարձեալ ձեր զիխուն վերեւ պիտի կենայ ու աւելիով պիտի մերկացնէ ձեզ և չպիտի թողու որ ձեր ազգաքանդ նպատակը, իղձը իրագործուի: Մի կարծէ՛ք, որ Տիրունին զղջումով պիտի հրաժարի իր հնչակեան գաղափարականէն. մի՛ կարծէ՛ք, սաո՞ր զաւաճաններ, որ հասած պիտի ըլլաք, ձեր հրէշային, տմարգային ծրագրին Ո՛չ, երբէ՛ք, Տիրունին ինչ որ էր ԱՌՈՅ, նոյնն է ՀիՄԱՅ և քիչ մը ԱԽԵԼԻՈՎ...

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Ր



ԱՐԱՐՈՒԱԾ
• • • • •

Տեսարանը կը ներկայացնէ յարդարուած բեմ մը, որու վրայ կ'երեւին քանի մը տասնեակ Հնչակեան Աւանողներ։ Առաւօտ է։ Տղոց մէջ խոր յուզում կը տիրէ։

Տ Ե Ս Ի Լ Ա .

Խ Ա Զ Ի Կ Տ Ա Պ Ա Վ Ա Ր Դ Ա Ն

ԽԱԶԻԿԻ.— (Ռտքի վրայ, մեղմ ու յուզուած շեշտերով) Ընկերներ, թէե հայկական անդրանիկ ու միակ քաղաքագէտ Սապահ-Գիւլեանի մահով բոլոր գաղոթներու մէջ կը տիրէ խոր յուզում, սուգ ու կափիծ, սակայն, քաջ գիտցէք, որ ան չէ մեռած, ան կ'ապրի և այժմ անոր հոգին որ սաւառնած կեցած է մեր գլխուն վերեւ մեզմէ կը պահանջէ հետեւիլ իր ճամբուն, ըլլալ մէյ մէկ Գիւլեաններ, նուրիրուիլ հայկական սուրբ ու նուրիրական դատին, նուրիրուիլ Հայաստանի ազատագրութեան իրագործման, որուն մէջ ան նետուած էր իր ամբողջ էութեամբ, որուն համար ան պայքարած էր իր ամբուջ կորովով։ Բայց տարիներու իր աշխատանքի փոխարէն, իր յոյսերուն, իր երազներուն մէկ փոքր իրականացումը, մէկ փոքր կենդանի պատկերն էր որ կը տեսնէր, ներկայ փայլուն, լուսավա՛ռ Հայաստանը։ Ընկերներ, ամէն կերպով աշխատինք իրականացնել անոր իղձերը, իտէալները որոնք կոչուած պիտի ըւլան դարերով հայոց ինկած փառքը վերականգնել։

(Ճեւասպառ ներս կը մտնէ Վարդան)

ՎԱՐԴԻ.— Ընկերներ, բարի լուր մը, այս՝ բարի լուր մը, ողջ հայութեան սրտին մօտիկ լուր մը, լուր մը ոգեւորող, լուր մը գօտեպնդող, լուր մը խրախուսող...

ԽԱԶԻ.— ինչպիսի՞ բարի լուր կրնայ ըլլաւ։

ՎԱՐԴԻ.— Ընկեր Տիւրունին աքսորէ ազատուելով Պէյրութէն ճամբայ ելած է գէպի Հալէպ, քիչ վերջ պիտի համանի եւ այսօր, նմանապէս պիտի բանախօսէ Ընկեր Սապահ-Գիւլեանի Սգատօնին (Ցուցնելով) Ահա՛ հեռագիրը։

ԽԱԶԻ.— Լաւ զուգագիպում։ Կեցե՞ս ընկեր Վարդան։

ՎԱՐԴԻ.— Մինչեւ հիմայ հասած պէտք էր ըլլար։ Ինչո՞ւ ուշացաւ արգեօք։ Զըլլայ թէ մէկու մը հետ խօսակցութեան բանուած ըլլայ։ Սակայն ժամադրութեան մէջ բըծախնդիր է։

ԽԱԶԻ.— Փորձութեամբ գիտեմ բայց ահա՛ եւ ինքը։

Ներս կը մտնէ Ս. Տիւրունին։ բոլոր Ընկերները ծափերով ու զուարթ դէմքերով կ'ողջունեն անոր գալուստը։

Տ Ե Ս Ի Լ Բ .

Ն Ո Յ Ն Ք Ե Ի Տ Խ Բ Ո Ւ Ի Ն Ի

ՏԻՄԻ.— Ընկերներ, առատ բարեւներս բոլորիդ։
ԲՈՒՌՈՒԼԻ.— Բարի եկաք։

ՏԻՄԻ.— (Վարդանին) Ընկերները բաւական փոխուած են։
ՎԱՐԴԻ.— Շնորհիւ ձեզ եւ ընկեր Խ սչիկին։

ԽԱԶԻ.— Կարօտակէզ ընկեր, մեծ վարպետ, լայն ու լուսաւոր ճակատէդ համբոյր մը աշակերտիդ։

ՏԻՄԻ.— Քու բազմանքը այդ ըլլայ։ (Գլուխը կ'երկարէ)

ԽԱԶԻ.— (Համբուրելով) Ճակատ մը, որ սեւ ճակատագիր կը պարունակէ, Բաժնենք զայն իրաբու միջեւ, ընկեր։

ՏԻՄԻ.— Այն որ ինձ տնօրինուած է պէտք է լուս ու անարտունչ կրեմ։ Դուք շարունակեցէք ձեր պայքարը։ Ընկեր Վ սրդան, սգահանդէսին համար ամէն կարգագրութիւն եղած է։ Ո՞վ պիտի նախագահէ։ Որո՞նք իրենց մասնակցութիւնները պիտի բերեն։ Ո՞ւր է Ընկեր Շիշմանեան։

ՎԱՐԴԻ.— Ամէն կարգագրուած է։ Որպէս նախա-

գահ հրաւիրած ենք Առաջնորդ հայրը։ Բոլոր կուսակցութիւններն ու միութիւնները իրենց մասնակցութիւնը պիտի բերեն բացի դաշնակներէ, որոնք, մեր հրաւերին պատասխանեցին, թէ գաղափարական հակասութիւններ ունենալուն համար, չպիտի կրնան մասնակցիլ։ Իսկ Ընկեր Շիշմանեան հոս, Հալեպի մէջ է։

ՏիՄ. — Շատ բարի Ընկերներ, քանի մը խօսք։ Օտարութեան մէջ, հոգիո աքսորականի մը բոլոր դառնութիւնները զգաց, սիրոս հարիւրաւոր անդամներ արիւնեցաւ, սակայն համոզումիս, կոչումիս մէջ մնացի եւ պիտի մնամ հաստատ, անփոփոխ, միակամ։ Մեր հակառակորդները, մեզի այս վատութիւնը գործեցին յուսալով, կարծելով որ իմ աքսորումով Հնչակեան կուսակցութիւնը պիտի լուծուի, ՏիՄունին շարքայիններէն պիտի հեռանայ եւ իրենք իրենց կամեցած ձեւով պիտի իրագործեն իրենց նպատակները, իրենց ուզած ձեւով պիտի մկրատեն, կթեն ժողովուրդը, խեղճ ու տառապած հայութիւնը։ Զգենք այդ Այսօր, կ'ուզէի երկու խօսքով ձեզ տեղեակ դարձնել Առցիալ Դէմօկրատիայի հիմնադիր Քարլ Մարքսի կեանքին վերջին բոպէններուն։ Ան տակաւին երիտասարդ տարիքին, իր ուսերուն վրայ առած էր, մարդկութեան ցաւատանջ, հաւածուող եւ շահագործուող դասակարգի ազատութեան սուրբ դատը եւ եթէ այդ դառը զոհողութիւն, ներողամը տութիւն եւ բարեցակամութիւն կը պահանջէր ինք՝ առաջին օրինակը կը հանդիսանար։ Մենք, այսօր, Ընկեր Սապահի սպատօնին չպիտի մոռնանք յի, ելու եւ այս մեծ ուղեղը, ուրովհետեւ Սապահ, անոր արժանի յաջորդը, իր մահը կնքեց ճիշտ այն ձեւով, ինչ ձեւով որ կնքուծ էր ինքը Մարքս 1883 Մարտ 14ին զինք շրջապատող հազարաւոր բարեկամներուն, զբքերուն վերջին մնաք բարեաւը ըսկելով ու վերջին շունչն իսկ գործածելով պրոլետարիատի եւ համայն մարդկութեան ազատագրման վեհ ու սրբազան գործին, որ իր մահէն վերջ, իր ազգու շունչին միջոցաւ հոկտյագայլ յառաջդիմութիւն ունեցաւ։ Մարքսի մահով, ըսած է, անոր

պայքարի ընկեր Ֆրէտրիխ էնկէլս։ «Մարդկութիւնը գլուխ մը կորսնցուց, աշխարհի մէջ գոյութիւն ունեցող ամենամեծ գլուխներէն, ամենաերեւելին։ պրոլետար շարժումը ապագային կ'երթայ նոյն ուղիով, բայց ոչնչացաւ այն կեդրոնը, որուն կը գիմէին ճգնաժամային վայրկեաններուն օգնութիւն խնդրելու թէ գերմանացին, թէ ֆրանսացին, թէ անգլիացին, թէ ոռուսը։ որոնք կը ստանային այնքան վստահելի պատասխաններ, և այնքան պարզ, որ միայն կրնայ տալ այն հանձարը, որ կատարելապէս ուսումնասիրած է առարկան»։ Նոյն տիպարն է և հայկական Մարքս Սապահ—Գիւլեան։ Ընկերներ, սգանք անոնց կորուսալը, որպէս մարդկային եղական տաղանդներ, գերբնական հանձարներ, սակայն երբեք չլանք։

ՎԱՐԴ. — (Խրոխա) Եւ ահա՛ անոր համար, Ընկեր ՏիՄունի, հայ ազգի ազատագրման և հնչուած գասակարգի պահպանման համար, Քարլ Մարքս ու իր բանակը, պաշտպան պիտի կանգնին քու գատին, առաջնորդը պիտի ըլլան քու գործերուն եւ ամէն կարգի փորձութեանց, դաւերու դէմքեզ պիտի պաշտպաննեն, պիտի հսկեն։

ԽԱԶ. — Կեցցէ՛ Սոցիալ Դէմօկրատ Հնչակեան կուսակցութիւնը իր բոլոր մասսաներով։

ՏիՄ. — (Այլափիս) Ընկեր Վարդան, քիչ առաջ, երբ ձեր խօսքին մէջ, փորձութիւն եւ գաւ բառերը գործածեցիք, վերյիշեցի անցեալի մէջ կատարուած խարուսիկ եւ ունայն գործողութիւն մը, ահաւոր երազ մը...

ՎԱՐԴ. — Պատմեցէք, թերեւս եզր մը գտնենք։

ՏիՄ. — Հալէպ փոխազգուած առաջին գիշերս էր...

ՎԱՐԴ. — Այս առաւօտ, որ քու մօտ եկանք։

ՏիՄ. — Այս Բաւական երկար ընթերցումէ մը վերջ, մտային բոլորովին ծանրաբեռն վիճակով մը քնացեր եմ։ ու ինչ տեսնեմ...

ՎԱՐԴ. — Ի՞նչ տեսիլք, Բարին ըլլայ։

ՏիՄ. — Կարճահասակ, սեւազգեստ ու բոլորովին անձանաչելի մարդ մը, անշշուկ, գաղտազողի՛ մօտեցաւ... Գլխուս վերեւ կանգ առաւ.... եւ... աարձանակի քանի

մը հարուածներ պարպեց . . . ու ես քրտինքի հեղեղներու մէջէն , ահաւոր իրականութեան մը առջեւ գտնելով ինք-զինքս , յանկարծ վեր թռայ : Զգացի . սրսս ուժգնօրէն կը բաբախէր , և , ոչոք , բացի ինձմէ , ունեակին մէջ :

ՎԱՐԴԻ . — Երա՞զ մը , որու վրայէն պէտք չէ անուշա-
դիր անցնիլ . . . Այդ երազին մէջ գտօխային իրականու-
թիւն մը պահուած է և որու առաջին ազդանշանը ճաշա-
կեցիք , զգացիք ձեր մարմնին վրայ :

ՏԻՐ . — Ինձ համար անարժէք է յահը . այլ այսքանը
ըսեմ , որ նա հայ յուդաներու , հայ դաւազիրներու , հայ իթ-
թիհատներու ձեռքով պիտի ըլլայ : Անոնք չպիտի թողուն
որ ես երկար ապրի , քանզի , քաջ գիտեն , որ իմ կեան-
քիս , ապրումիս մէջ թաքնուած է անոնց մահը . . . Մեծ է
յանցանքնին , ազգաքանդ է ուղղութիւննին եւ քննադա-
տելի շա՞տ կողմեր ունին , իսկ այդպիսի մերկ իրականու-
թեանց առջեւ լեզուս չի կրնար լուել , աչքերս չեն կրնար
անտես անցնիլ , քանի որ , այդ լուսութեան , անտեսութեան
մէջ խղճիս , սկզբունքիս զէմ գաւաճանութիւն մը , Մարք-
սիզմի ուռացումը կայ : Ահա՝ այս է անոնց դրդապատճա-
ռը և ահա՝ ասոր համար . չի լուելուս , զիրենք մերկացնե-
լուս համար անոնք պիտի գործեն այդ արարքը , պիտի ծը-
րագրեն , օրակարգի նիւթ գործնեն իմ մահը :

ԽԱՂ . — Բնկեր , պէտք չէ ձեզ առանձին թողուլ , պէտք
է հսկել . հետեւել ձեր քայլերուն :

ՏԻՐ . — Բ ո ի . անարժէք է մահ , մանաւանդ՝
երբ հայ կայէններէն է նա , եւ բա՛ւ է , որ այդ մահուան
մէջ անմահութիւնն է պահուած , եւ բա՛ւ է , որ այդ ան-
շնչացումին մէջ սոցիալիզմի վազուայ փառակեղ ու պան-
ծալի յազթանակն է պահուած : Ասկէ աւելի երանութիւն ,
խնդութիւն ի՞նչ կ'ուզէք ընկերներ :

ԽԱՂ . — Ինչպէս պիտի կրնանք ձեռքէ հանել ձեզի
պէս պատրաստուած միտք մը , համակրելի ան ձնաւորու-
թիւն մը , որ գարեր միայն կրնան ծնիլ :

ՏԻՐ . — Ինչպէս ըսի , Սոցիալ Դէմոկրատիայի վազուայ

յաղթանակին համար , երբ կը մեռնին բազմաբեզուն կիմ-
նադիրներ , հետեւորդներ , այլեւս իմս կը մնայ անարժէք . ես
պէտք է անոր ճակատաբաց վազեմ , պէտք է անոր սիրով
ընդառաջեմ : Ձեր աչքին առջեւ առէք ամէն օր պաշտուած
Աստուածը , Քրիստոսը , որ իր կրօնքին հաստատ հիմը մի-
այն խաչին վրայ բարձրանալով կրցաւ գնել և տիեզերա-
կան կրօնք գարձնել : Ասկէ վերջ ձեզմէ նմանօրինակ հար-
ցումներ չլսեմ :

ԽԱՂ . — Հետեւինք Ընկեր Տիրունիի :

ՏԻՐ . — Ո՛չ թէ ինծի , այլ Մարքսին , անոր Գաղափա-
րականին . գծած ու զգութեան , հաստատած կարգերուն ,
և որպէսզի զանոնք կատարած ըլլաք . դուք պէտք է ու-
սումնափրէք արգի գիտութիւնը :

ԽԱՂ . — Նոյն ճամբուն մէջ են ընկերները :

ՏԻՐ . — Համալսարանական մը չեմ , բաձրագոյն կը բ-
թութիւն մը չեմ ստացած . սակայն զօրաւոր կամք մը ,
յարատիւող ու ծրագրածը գործազրող էսկ մը կրնայ հը-
րաշքներ գործել , ամէն գժուարութեանց յաղթել եւ ան-
կարելին կամելի գարձնել :

ՎԱՐԴԻ . — Կ ճաշէիք արգեօք :

ՏԻՐ . — Տեղը մնայ : Ընկերներ , ժամանակը սուզ է ,
մաքեր պէտք է ազնուացնել , ստքեր պէտք է ապագա-
յի համար պարաստել , գործել պէտք է , գործել , այս-
պիսի օրեր անվերադառնալի են :

ՎԱՐԴԻ . — Բնկեր , վերջ ի վերջոյ ո՞ւր կը խորհիք հաս-
տառաւի :

ՏԻՐ . — Առայժմ ոեէ վայր մը չպիտի կրնամ ունե-
նալ , մինչեւ որ ժամանակիւրերը արօրէն կազմակերպուած
վիճակի մը մէջ չտեսնեմ : Սակայն վերջ ի վերջոյ կը խոր-
հիմ Պէյութ հաստատուիլ : Շաբաթ մը վերջ յաջորդաբար
պիտի անցնիմ Անտիոք , Ալեքս սնարէիմ , Թրիփուլի Դամաս-
կոս , Զակէ և Առէտիոյ զանազան գիւղերը . . .

ՎԱՐԴԻ . — Ի՞նչ նպատակով :

ՏԻՐ . — Կազմակերպչական հարցով :

ՎԱՐԴ. — (Դուրս նայելով) Ժողովուրդը սկսաւ հաւաքուիլ

ՏԻՄ. — Ժամանակը եղած է: Սգահանդէսը ժամը քառին յայտարարուած էր:

ՎԱՐԴ. — Ժամը չորս եւ կէսին, (Ժամացոյցին անայելով) հազիւ կէս ժամ մնացած է: Եթէ երբեք պատրաստութեան մը պէտք կը տեսնէք, ձեզ առանձին թողունք:

ՏԻՄ. — Ո՛չ, քանի որ Սապահն է մէջտեղը, Սապահն է ենթական, մինչ իսկ համը ըլլամ, անոր հոգին ու գոյութիւնը զիս կը խօսեցնեն հրեղէն լեզով ու կ'առաջնորդեն գէպի յաջողութիւն:

ՎԱՐԴ. — Աշխատեցէք, որ ձերինը եզական ըլլայ:

ՏԻՄ. — Անհոգ եղէք:

ՎԱՐԴ. — Վոտահ ենք:

ՏԻՄ. — Պիտի խնդրէի, որ կարգապահութեան պէտք եղածն աւելի ուշ ընծայէիք, տարօրինակ անակնկալներ չպատահէին:

ՎԱՐԴ. — Այդ ուղղութեամբ նախապէս քալեր առնուած և կարգադրուած են: Կրնաք ինքզինքնիդ տպահով զդալ:

ՏԻՄ. — Ընկերները կրնաք արձակելու եթէ պարտականութիւններ ստանձնած են թող մեկնին շուտով:

ՎԱՐԴ. — (Ուս. Միութեան ընկերներուն) Ամէն ոք իր պաշտօնին, օ՛ն:

(Կարգապահ ու քաղաքավար՝ կ'ելլին)

ՏԻՄ. — Բեմը ինչպէ՞ս պատրաստուած է:

ՎԱՐԴ. — Բնկեր Սապահի Գերեզման—Յուշարձանը՝ կանանչութեան մէջ ծածկուած: Ահաւասիկ հոն է, ասկէ կը տեսնուի: (կը ցուցնէ)

ՏԻՄ. — (Դիտելով) Գեղեցիկ և խորհրդաւոր պատրաստութիւն մըն է: Առաջնորդը հասա՞ւ:

ՎԱՐԴ. — Լուր զրկեցինք որ անմիջապէս զայ:

ՏԻՄ. — Ժողովուրդին բազմութիւնը ինչպէ՞ս է:

ՎԱՐԴ. — Աթոռ ու նստարան բոլորն ալ զրաւուած են: Այնպէս կը կարծի, որ շատեր ստքի վրայ պիտի մնան: Երթամ նստարաններ զւկել: (Կ'ելլի)

ՏԻՄ. — (Մեկուսի) Սապահ, Սապահ... աստուածաւիպ Սապահ, Մեծ Վարպետ, որ քովդ աշակերտելու պատրաստութիւնն մէջն էի... աւազ, վերջին պահուն մահուն մահուն, անսպասելի, անյուսալի մահուն է որ կը լսեմ... կը սգամ... Օյսօր, ես արժանի չեմ քու վրայ խօսելու, կարողութիւնն չունիմ քու քովդը ընելու, բայց հարկը կ'ստիպէ, կը պարտագրէ...

(Ներս կը մտնէ Վարդան)

Տ Ե Ս Ի Լ Գ.

ՏԻՄ ՈՒ Ի Ն Ի Ե Ի Վ Ա Ր Դ Ա Ն

ՎԱՐԴ. — Առաջնորդը եկաւ:

ՏԻՄ. — Բացման խօսքը կատարուեցա՞ւ:

ՎԱՐԴ. — Այո՛ւ ժողովուրդը անհամբեր ձեզ կ'սպասէ:

ՏԻՄ. — Լաւ: Դուրս ելած ատեննիդ վարագոյրը բանալ տուէքք:

ՎԱՐԴ. — Հիմայ: (Կ'ելլի)

ՏԻՄ. — (Դէպի ծալի դարձած, մեղմօրէն կ'ակսի բանախօսութեան, որ հետեհետէ կը բածրանայ) Յարգելի՛ հայրենակիցները, քոյրեր եւ եղբայրներ, յուզօւած ու ընկնձրած մտաւորապէս ու ֆիզիքապէս մէծ իտէալիստին մահուածն զոյժէն, այսօր, ի պատիւ իր քառասնօրեակին ձօնուած այս սգատօնին, Հնչակեան կուսակցութիւնը ինձ չէ թուլատրած, գափնեպակներ հիւսել ան որ ալեկընն ճիռ ճակտին, այլ՝ միւայն պահել զայն իր վեհութեան, իր բարձրութեան վրայ եւ սգահանդէսին տալ ոյնպիսի զոյն մը, երանգ մը որ սգատօնէ աւելի փառատօնի մը տպաւութիւնը ձգէ յարգելի: հասարամկութեան վրայ, զայն խանդավարէ, սրտապնդէ եւ ո՛չ թէ յուզէ կամ տրտմէ:

Իմ առաջին խօսքս, նախագասութիւնս պիտի ըլլայ անմահն Սապահ—Գիւլեանի համեստ յուշարձանին վրայ թէ. «Զէ՛, չէ՛ մեռած Սապահ, հանձարները մահ չունին. մեռած Սապահ, բայց կ'ապրի Սապահիզմը»:

Մենք 1915 Յունիս 15ին, կ. Պոլսոյ Պայտղիտ հրապարակին վրայ, փոխան քսաններու քսան և մէկ կախաղաններ պիտի տայինք եթէ իթթիհատեան հայահալած եւ արիւնոռւշտ քաղաքականութիւնը կարենար իր սեւ, արիւնոտ թաթը գնել եւ Ընկ. Սապահի վզին Անոր հայութեան մատուցած անգին ու անթուելի ծառայութիւններէն յետոյ, բազմահազար սիրելիներու ներկայութեան իր վերջին շունչն իսկ հայ ազատագրման դատին համար գործածելէ յետոյ իր աչքերը մանուան անկողնին մէջ հանդարտօրէն փակելը, մեզի համար փառատօն է և ո՛չ սգատօն :

Սապահի մահով աշխարհի ամենամեծ քաղաքագէտ եւ ընկերաբան գլուխներէն ամենամեծը . ամենաաերեւելին կը վիրցուէր Նա ծանօթ էր ոչ միայն հայկական ոչ այնքան ընդարձակ ըշանակին, այլ և ամբողջ տիեզերքին, համայն ազգութեանց, որոնց շարքին, Ֆրանսական Հանրապետութեան Նախագահ և Սապահի դասակից Պ. Բոււնքարէն, սապէս կը հեռագուէր Սապահի բարեկամներսւն եւ պայքարի ընկերներուն ճիշտ այն օրը, երբ տակաւին անոր դագաղը Հնչակեան ակումբին մէջ կը պահուէր օրպէս սրբավայր և Սապահ օրպէս մեծ հանճար անոր մէջ. «...Սապահ տիեզերքի մէջ մատնանշուելիք տաղանդաւոր միտք մըն էր, աննման քաղաքագէտ մը, սակայն մի յանցանք ուշներ. փոքր ազգի մը զաւակն էր և Սա կը նշանակէ. Բոււնքարէ, Սապահի ընկերը, բարձրացած է մինչեւ վարչապետական և նախագահական բարձր աթոռները, շնորհիւ Ֆրանսայի մեծութեան, շնորհիւ Փրանսական տիրապետ քաղաքականութեան և որովհետեւ Սապահի ազգը չ'ունէր այդ, աթոռը, նա մնաց խմբագրապետի համեստ աթոռին վրայ: Ուրեմն՝ բոլորին հետ շեշտե՛նք մենք ալ. չէ՛, չէ՛ մեռած Սապահ, մեռաւ աստուածատիպ Սապահ, բայց կ'ապրի Սապահիզմը ...:

Սապահ, Ամերիկան ընդարձակ, անծայր թատրոններու բեմերէն, իր գոռու նոււաղիլ չզիտցող առնական ձայնով կը պատգամէր. «...Կէս ճամբան կարելի չէ կանգ-

նիլ, այսպիսի օրեր անվերադառնալի են, որչափ ալ վշոտ ու գժուար ճամբաներէ անցած լինինք, պէտք է մեր աշ-քին առջեւ ունենանք պատմութեան տուած սա՛ օրէնքը. թէ ազգ մը իր պահանջները կ'արդարացնէ, ընդունել կուտայ և ձեռք կը բերէ միայն ու միայն իր մեծ մարտնչում-ներով, իր սեփական տանջանքներով, իր և միմիայն ի՛ր յարատեւ—շարունակական գործունէութեամբ» Այյապէս՝ Սապահի տուած այս տուալէն գուրս ուեէ ազգի քաղաքական ազատագրում չկայ եւ որու վրայ կրնանք աւելցնել կանտիի աներքելի սա՛ խօսքը. «Ան՝ որ որդ է գառնում իրաւունք չունի բողոքելու թէ ինչո՞ւ են զինք կոխկըրտում» Միծ քաղաքագէտո, իմաստասէր մարդերու խօսքեր են, որոնց լուսաբանութիւնը, մեկնումը կարելի չէ այս կարճ պահուն ընկել և որոնց մէ կրնայ օգտուիլ Հայ Ազգը իր սեփական ազատագրութեան համար :

Սապահ լոկ հայապաշտպան մը չէր այլ և կը պաշտպանէր բոլոր ոտնակոխուած, իրաւազրկուած եւ անմեղօրէն չարչարուած փոքր ազգերն ու գասակարգերը և մեծ գովեստով կը խօսի այն ազգերուն, այն մեծ ու տիրապետող ազգերուն, որոնք կատարած են իրենց մարդկային այդ պարտականութիւնը: Եւրոպա չէր լինէր, կ'ըսէ աստուածատիպ Սապահ, առանց Ֆրանսայի, Անգլիոյ բերած կուլտուրական մշակոյթին: Անոնք մարդկային քաղաքակրթութեան ամենաբարձր ներկայացուցիչները, ստեղծագործութեր և յառաջ մզող ազգակներն են աշխարհի բոլոր անկի. Ններու ն մէջ և Նմանապէս, անոնք, ճնշուածներու, փոքր ազգերու ազատագրութեան գործին մէջ, ամէնէն մեծ գերն են խաղացած, դա անսւրանալի է: Հայութիւնը չպիտի մոռնայ անոնց ըրած օգնութիւնները, մին աւելի, մին պակաս, բացասականը դրականին հետ համեմատելով:

Ուրեմն գոչենք. կեցցե՛ն ճնշուածներու պաշտպան մեծ ու ասպետական ազգերը, կեցցէ՛ Սոցիալ Դէմոկրատիան և որոնց կարգին Հայկական Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը, որ անվիատօրէն կ'աշխատի և պիտ աշխատի հայու-

թիւնը առաջնորդել եւրոպական քաքաքակրթութեամբ, եւրոպական մշակոյթով շնորհիւ անձնուէր Սապահներու... Փա՛ռք անոնց ճանապարհին, փա՛ռք անոնց հայրենանուէր կոչումիմ...

(Յուշարծանին դաւնալով) Եւ ես, Ծնկեր Մապահ, վերշացնելով խօսքս, ծոնկի կուգամ համեստ դամբանիդ առշեւ բերելով հազարաւոր հայէպահայ հնչակեաններուն անկեղծ կակիծներն ու անոնց խորապէս զգացուած սրտերէն բխող վշտի բառերը, որոնք հանգիւստ խոնջած սոկորներուդ կը մրմնջին...: Հանդարտ քնացիր դու Մեծ Հանճար, քոյսերը, երազներն ու տենչերը իրականացած են, Հայաստան լուսոյ ճառագայթներով ողողուած կը ցոլայ, կը փայլի ապագայի փառակեղ յաղթանակն ու յառաջդիմութիւնը ներշնչելով գարերով տառապած հայորդիներուն... Փա՛ռք աճիւններուդ...

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Թ

ԱՐԱՐՈՒԱԾ

Տեսարանը կը ներկայացնէ հրապարակ մը: Կ'անձու երեկոյ: Լոռութիւն: Մերթ ընդ մերթ գիշերապահի գաւազանի ձայներ:

Տ Ե Ս Ի Լ Ա.

Մ Ե Հ Ր Ո Ւ Ժ Ա Ն Ա Պ Ա Տ Ի Ն Ի

ՄԵՀՐ.— (Սեւազգեստ: Գլխարկը կը ծածկէ ականջները իսկ վերարկուին օձիքները բերանն ու քիթը, միայն աչքերը կը փայլին: Փողոցին մէկ անկիւնը կը քաշուի: Աջքերը երբեմն չորս կողմ կը դառնան: Անհամբեր ապասումը երեւոյթ:) Այո՛, ասկէ պիտի անցնէր: Սպասեմ թէ ոչ քիչ մըն ալ երթեւեկեմ անցորդներուն մէջ կասկածի տեղի չտալու համար... Ոչ, պէտք է սպասել, թերեւս գայ ու անցնի...)

ՏԽՐ.— (Արագաքայլ ներս կը մտնէ ու յանկարծ կանգառնելով, մեկուսի) Մօտակայ խանութէն մի քիչ առուտուր պիտի ընէի: (Ետ կը դառնայ առանց չորս կողմ նայելու)

ՄԵՀՐ.— (Զայն ուշի ուշով դիտելէ վերջ անտարբերութեամբ գլուխը հակառակ կողմ կը դարձնէ):

ՏԽՐ.— (Կ'ելլէ):

ՄԵՀՐ.— (Խեղդուկ ծայնով) Նա ինքն էր, նոյն ինքը, Տխրունին... (ատրճանակը առանց երեւան հանելու ծեռքի շոշափումներով կը քննէ եւ աչ ծեռքը միշտ անոր վըրայ) Դէ՛կ Մեհրուժան, ժա հանակը հասած է, արիացի՛ր... Առքի ձայն... Ահա՛ կուղայ...

ՏԻՐ. — (Քանի մը գրքեր անութին տակ ներս մտնէ
եւ ճանբան կը շարունակէ):

ՄԵՀՐ. — (Առանց ժամանակ կորսնցնելու, անոր ետե-
ւէն քանի մը քայլ առնելէ յետոյ կրակ կ'արծակէ: Տըխ-
րունի գանկէն վիրաւորուած գետին կ'իյնայ: ԱՄեհրուժան
խոյս կուտայ: Վիախուստր դիւրացնելու համար դարձ-
եալ կրակ կը բանայ: Ժողովուրդը կ'սկսի դէպքին վայրը
խուժել:

ՏԻՐ. — Եթէ քաջ էիր... մարդու զաւակ... դէմս ելո-
ւէիր... ոչ թէ այգակս ստորնաբար կոնակէս... (ինկած էր)
(Ներս կը մտնէ քօմիսէր մը բանի մը ոստիկաններով)


ԳՈՄԻՍԻՐ. — Ոստիկաննե՛ր, պահակնե՛ր, հետապնդում
ոճրագործին... (Զախը ցուցնելով) այս կողմէն... (ոստի-
կաններ դուրս կը խոյանան) Պահակնե՛ր, վիրաւորը հի-
ւանդանոց փոխադրեցէք:

ԺՈՂՈՎՈՒԹԻՒՆ. — Ոճրագործը... ոճրագործը կ'ու-
զենք... Տիւրունիին արիւնը կը պահանջենք... Վրէ՛ժ...
վրէ՛ժ դաւադիրէն... վրէ՛ժ... վա՛տ, ստո՛ր իթթիհատա-
կանէն...

ԳՈՄԻՍ. — Հանդարտեցէք, ամէն ինչ կարգի կը իմըտա-
նէ, Արդարութիւնը պիտի գտնէ, պիտի պատժէ Ոճրագոր-
ծը: անոր հեղինակները...


ԺԹՂ. — Արիւնը... արիւնը... Տիւրունիին արիւնը կը
պահանջենք... (վրէ՛ժով առ լի ու Տիւրունիի անյոյս վի-
ճակէն խելագար, ոճրագործին փախած ուղղութեամբ
դուրս կը խոյանան):

Վ. Ա. Ր Ա Գ Բ Յ Ր



ԶՈՂԻՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԿԵՐԸ

(Ս. ՏԻՐՈՒՆԻԻ)



ՊԱՏԿԵՐ

Ֆերեգմանոց: Գիշեր: Կանաչութիւն: Հռութիւն: Տիսրութիւն:

S E U H L A.

Ո Գ Ի Ա Ռ Ա Ն Զ Ի Ն

Ոդի.— Կարմիր պատմուճան մը հազած, տխուր եւ գողդոց քայլերով ներս կը մտնէ, կանգ կ'առնէ յուշարձանին առջեւ ու մեղմ եւ սրտայոյց բառերով) Դուն, որ առկէ եօթն ամիսներ առաջ անհան Սապահ—Գիւլեանի մահուան քառասնօրեակին նուիրուած սգատօնին կ'արտայայտուէիր, ոգեւորելով սրտերը, սակայն, աւաղ... այսօք դուն ալ մեկնեցար անդարձ, վատանուն եղբայրներէդ միոյն արիւնթախախ ձեռ քով։ Այսօր, ես եկեր եմ, կտրելով փշոտ ու անծայր ճամբաներ, կրկնելու քու այդ բառերը ինքնագրուց թէ «Զէ՛ չէ՛ մեռած Տիսրունի, մեռա՛ւ Տիսրունի բայց կ'ապրի Տիսրունիզմը» ինկա՛ր գուն ալ, ետիդ թողելով եեւ տեւորդներու ստուար թիւ մը... ինկա՛ր գուն ալ տակաւին ծաղիկ՝ հայրենիքիդ պէս լուսավառ, բեղուն... Այս՝ գուն մեծ իտէալիստ, բանւորական կարօտի գգացումներով առողջուած... տառապագին կեանքերու, ճնշուածներու դա-

տին փրկութեան համար ծնած... Դաւն կ'ապրիս պիտի ապրիս... (Ձեռքը բռնած ձիթենիի կանաչ ճիւղը անոր վրաց տեղաւորելով) Ընդունէ անթառամութեան այս նշանը: Վտիտ ձեռքիս մէջ բռնած, ձիթենիի ճիւղ մը կանաչ և նման քու կեան քիդ ապրած, բերի տնկելու Շիր միդ վրայ կարմիր, ո՞վ մարտիրոս...

* * *

Գլխով արիւնլոււա՛յ, սրտով ճնշուա՛ծ եկեր եմ
Դամբանիդ վրայ աղեւսելու. ելի՛ր ընկեր,
Սահմանդ նեղ է քեզ համար, ելի՛ր ցուցնելու.
Ապերախտութիւնն եղբայրներուգ... ելի՛ր, տհանհնք
Ու գերջին անգամ ունկն դրենք խօսքերդ մեղրահոս,
Երթներէդ քաղցրահնչիւն... ելի՛ր...

* *

Գացի՛ր, կեանքի այնքան բարի յիշատակներէ յետոյ,
Թողելէ և յիշատակը ժանգոտ գործիքին, կրակին...
Որ գործածուեցաւ քու վրայ: Ոչ, ո՞չ չենք ուզեր,
Զենք տենչար այդ բոլորին, ո՞վ գիտէ քանի քանինե՞ք
Քու բաղդին է արժանացո ցեր: Տա՛ր այդ վա ոգործիքը
Հեռու տար, թաղէ գերեզմանիդ փոսը...
Բա՛ւ է, որքան հունցան մեր արիւններ,
Բա՛ւ է, որքան երկնքի նման լացին մեր աչքեր,
Բա՛ւ է, որքան բռնապետներու լուծին տակ սեւ,
Ծնրադրեցին մեր ձունկեր,
Բա՛ւ է, որքան անարդ գահիներու սուրերուն
Տակ գրին ք մեր զիեր,
Ու, բա՛ւ է կ'ըսեմ, որքան ասոր երեսէն.
Կը շարունակինք տանիւ ցուպը պանդիտութեան,
Ու եղանք ծաղրանքը, մրակ ծաղրանքը բնութեան...
(Հայահառաչ սեւ մազերը կը տարածէ գերեզմանին վրայ
մինչ հնուուէն կը լսուի Հնչիր, դու հնչիր աննման հնչակ:
Երգի լրանալէն յետոյ ոգին գուշիր վեր բարձրացնելով)
Մեռաւ Տիրունին Հնչակեան Զինւոր, մեռաւ Տիրուն
Նին տռուապոդ ու լնկնուած բանւոր, մեռաւ Տիրունին,
մեռաւ անմահ ւթեան ճամբուն վրայ . . .


Տիրունին... Հնչակեան սիւն, տառապեալներու լուսատու
լապտեր, ինկա՛ր, շիջեցա՛ր վերջապէս հայ կայէններու,
հայրենադաւներու գնդակով...: Անկցի՛ն ոճրագործ—դա-
ւադիրները... Կեցցէ Ա. Դ. Հնչակեան կուսակցութիւնը...

Այո՛, ինկա՛ր դու մեծ տիտան, բայց երբէք չմեռար...
(Ուրուականը ընկնուած պատմութանը հանելով կը տա-
րածէ շերիմին վրայ ու ինք կը խոնարհի անոր առջեւ):
(Հեռուէն ծայն մը) կայէ՛ն, կայէ՛ն ո՞ւր է եղբայրդ
Աբէլ...

Գ. Ա. Բ. Ա. Գ. Ա. Յ. Բ. Բ. Բ.



Բաժանորդագրուեցէն



“ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ”

Պատումաքերթ Ս. Դ. ՀԵԶ. Կուս. Ամերիկայի տղանի

“ՆՈՐ ԵՐԿԻՐ”

Պատումաքերթ Ս. Դ. ՀԵԶ. Կուս. Ֆրանսայի տղանի

“ՊԱԼՔԱՆԵԱՆ ՄԱՄՈՒԼ”

Պատումաքերթ Ս. Դ. ՀԵԶ. Կուս. Պալքան. Երկիրներու տղանի

Chely



ԳԻՆ 4 ՖՐԱՆՏ

ZH